



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

591

ԱՌԱՐԻ ՏԱՐԻՔ

Բ Ն Ա Կ Ա Ն

ԵՒ

ԲՆՍՊԱՏՄԱԿԱՐԸ

ԳԻՏՈՒԹ ԵԱՆՑ

ՄԱՍՆ Ա.

ՄԱՐԴՆ ԵՒ ԿԵՆԴԱՇԻՔ



ՎԱՌԵՐԱՏԻՄԱԼ


Ազգ. Կեր. Պատ. Գր. Կ.

ԱՔԱՏՎԱՐՈՒՄ

ՅՈՒԶԱՆՆԵՍ ԱՐԹԻՆԵԱՐ

611

Ա-86



Կ ԳՈՒՆՈ

1893

2002

544
Ա-26

ԱՌՍԶԻՆ ՏԱՐԵՐԻ

Բ Ն Ա Կ Ա Ն

ԵՒ

ԲՆԱՊԱՏՄԱԿԱՆ

ԳԻՏՈՒԹԵԱՆՅ

ՄԱՍՆ Ա.

ՄԱՐԴԻՆ ԵՒ ԿԵՆԴԱՆԻՔ



ԱՇԽԱՏԱՍԻՐԵԱՅ

ՅՈՎՀԱՆՆԷՍ ԱՐՔԻՆԵԱՆ



Կ. ՊՈԼԻՍ

ՏՊԱԳԻ ԵՒ ՎԻՄԱԳԻ. Ց. ՄԱՅՔԻՆՍԵԱՆ

1893

2010



ԱՆՁՆՈՒՅՐ ԲԱՐԵԿԱՄԻՍ

ԵՒ

ՍՐՏԱԿԻՑ ԵՂԲՕՐՍ

ԶԱՐԵՅ ԷՖ. ԳՈՉԵԱՆԻ

ԿԸ ԶՕՆԵՄ

ԱՅՍ ԱՌԱՋԻՆ ԵՐԿՍ

Ի ՆՆԱՆ ՍԻՐՈՅ ԵՒ ԵՐՍԻՏԱԳԻՏՈՒԹԵԱՆ

Յ. Ա.



معارف و فومیه نظارت جلیله سنک رخصتنامه سیله طبع اولمشدر

Տպագր. և Վիճագր. Յ. ՄԱՏՕՂՈՍԵԱՆ
Կ. ՊՈԼԻՍ, Ֆինանսներու Կոմիտե, Ամերիկեան Խան

69325-Վ. 7.



1891-87

Սիրելիդ իմ Արթինեան,

Չարմանախառն բերկուրեամբ սեսայ ձեր մտադրած դասագրքերու շարքին առաջին երկու մասերու ձեռագիրներն — այն է մարդկագիտութիւն եւ կենդանաբանութիւն:

Ուրախ եմ որ մեր մեջ բնական գիտութեանց ակհրածեց հարկն ու կարեւորութիւնն աւելի զգալի կ'ըլլայ օրէ օր: Ուրախ եմ որ արդէն դասագրքեր ունինք այդ ուսմանց. սակայն դո՛ւք կարեւոր պահաս մը կը շրջունէք: Կը հաւնիմ ձեր մեքոսին, բնականն այդ է. յոյժ նախնական դասերով, պարզ յեզուով եւ հասկնալի օրինակներով մանկան մտքին մեջ սպաւորել այդ գիտութեանց առաջին սկզբունքը, եւ զարգացող մտքին հետզհետե հաղորդել յառաջացեալ դասեր, շիտակ նախնական բռնած էք: Ձեր դասագրքերն շու եմ իբր առաջին փորձ, յառաջ գացե՛ք եւ մի՛ ուշանալ բռնաբանութեան եւ բնագիտութեան դասագրքերն եւս պատաստելու:

Ձեր կենաց պարագայներու խիստ կանուխէն տեղեակ ըլլալով՝ կը զարմանամ որ կենաց բունն պայմա-

րիև, ուսման անյազ տեւջի եւ կարեւորագոյն եւ բար-
 օրր դիրք մը բռնելու գնահատելի ձգանց մեջ ժա-
 մանակ կը սպառե՛ք այդ տեսակ ձեռնարկներու: Մի՛
 վախնա՛ք, ձեր երկոց արդեամբ մեծագումար շահերով
 շրանալու եւ յղիանալու վտանգին մեջ չե՛ք: Ռանվիրայի
 (pionnier) գործ կ'ընե՛ք, ռանվիրայներու յատուկ սա-
 նապակե՛ք եւ սփռաբե՛նք, եւ ուղիղն ու յառաջդիմա-
 կանը սխա՛ծ ըլլալու գիտակցութեան պատճառա՛ծ
 գոհութե՛նք անդին վարձք չկայ ձեզ:

Երանի թե ամենիս մեր կրցածին չափ ջանայի՛նք
 տոնուային զարգացման եւ երկրին բարեշարժութեան:

Ձերդ միշտ բարեացակամ

2/14 Յունիս 1893
 Ասաբազուր

Ս. Գ. ԳԱՎԱԼՃԵԱՆ
 Բժիշկ

Ն Ա Թ Ա Բ Ա Ն



1892 ի ամսուն այն ինչ քողած կալարա-Սէրայի
 լիկէնը, կը կոչուէի Ասաբազարի վարժարանաց մէջ
 սկսիլ բնական գիտութեանց դասախօսութեան. նոր էի
 ես եւ նոր էր մեր դպրոցաց համար այդ ուսումը, բազ-
 մաբիւ էին դժուարութիւնք, կը պակսէին յարմար դա-
 սագրքեր, չկային գործիք. չէի կրնար Ֆրանսերէն գիրք
 սալ պզտիկ տղայոց, ինչպէս ըրի բարձրագոյն կարգերուն,
 եւ ոչ ալ պահանջել որ ծանօթագրե՛ն դասերս. ուսի
 դիմեցի Ֆրանսացի հիդիմակներու եւ Պոնիէի Սէնէէդի
 հետեւողութեամբ պատրաստեցի դասատե՛ր. սե՛ս՝ այդ
 դասատե՛րն եւ դասերուս ամփոփումն է (որոցմէ մեծապէս
 օգտուեցան աշակերտներս) զոր կը փութամ հրատարակել,
 յուսարով որ իմովսանն բեքեցուցած պիտի ըլլամ անձ-
 նուէր պատճօնակցացս ծանր բեռը, եւ նորահաս մանուկ-
 ները պիտի կարենան օգտուիլ այս դասերէն զորս աւելի
 դիւրմբունելի կ'ընծայեն պակե՛րներ:

Այս գործը պիտի կազմուի չորս մասերէ՛ որք պիտի
 խօսին մարդուն, կենդանեաց, բուսոց, եւ բնական
 գիտութեանց հախնական գիտելեաց վրայ, համառօտ
 պիտի ըլլայ, եւ պիտի պարունակէ միայն բնդհանուր եւ
 էական գիտելիքը, ինչ որ կարելու է այժմ մեզ համար
 որ կը պատրաստուինք գիտութեան սանդուղին առաջին
 սասի՛նանին վրայ դնել մեր ոտներ. չենք կրնար ուսում

ընել, — երբ հաստատուի մեր այդ առաջին ֆայլը, պիտի յառաջանանք հետզհետէ աւելի գիտութեան մէջ եւ չպիտի պակսին անուշտ լաւագոյն եւ ընդարձակ դասագիրք :

Թէ ի՛նչու ընտրեցի Պոնիէն եւ ոչ ուրիշ մը : — Երբ սկսայ աշխատութեան, նպատակս էր իրագիտութեան ձեւով մանր տղայոց աւանդել բնական գիտութեանց նախնական գիտելիքը, կարելի եղածին չափ պահելով գիտական դասակարգութիւնը, իրարու կապակցեալ դասերով, որոցմէ շատ աւելի կ'օգտուին մանուկները քան *իրագիտութիւն* անուամբ տրուած կցկտուր դասերէ, որպէս ոմանք կը փորձեն ընել առ մեզ, հետեւելով Սաֆրէյի եղանակին : Դասակարգութեան օգուտը մեծ է. տղուն միտքը կանուխէն կը վարժուի կարգ դնել իւր գաղափարաց մէջ, որք իրենց յասուկ տեղն ունենալով՝ դժուարին չէ գտնել գտնուած նորէն յիշողութեան մէջ :

Աչացս առջեւ ունէի բազմաթիւ Ֆրանսերէն դասագրքեր տղայոց համար պատրաստուած, այլ շատեր անյարմար էին աւելի բարեւ ու սահմաններ պարունակելով քան իրողութիւններ, ընդհանուրէն կ'իջնային մասնաւորին, օրէնքը կ'ըսէին հետեւութիւններ հանելու համար. այս մասին թօլ Պէն լաւ էր իւր զննական եղանակով, բայց այն ալ աւելի ուսուցչի յարմար էր, որովհետեւ ուսանողին գրքին մէջ քիչ մը անյարմար են գուցէ Ալֆրէս, Ժիւլ, Էլն. երեւակայական անուններ եւ խօսակցութիւններ, որոցմով սակայն ուսուցիչը կրնայ համեմել իւր դասերը եւ տղայոց ուշադրութիւնն արթնցունել. ասկէ զատ թօլ Պէն մեր երկրին անծանօթ կենդանիներու վրայ ալ կը խօսէր, ինչպէս ռնգեղջիւրի, լամայի, սպիտակ արջի, ագելազի վրայ, գորս մեր տղայք չեն կրնար երբէք տեսնել :

Ուսի ընտրեցի Պոնիէի եւ Սենէէի *միջին ընթացք* որ չունի այս բերութիւններ, պարզ լեզուով գրուած, զերծ գիտական խրքին ասացուածներէ, որ *ծանօթեմ* կ'երթայ *անծանօթին*, մասնաւորէն կը բարձրանայ ընդհանուրին, ուր օրինակները բարձրովին ծանօթ են մանուկներու եւ տղայոց կը մնայ միայն դիտել այդ ծանօթ առարկայները եւ անոնց մէջ ի վեր հանել անծանօթ իրողութիւններ : Գիտական փորձերը կատարելու համար մեծածախ գործիներու պէտք չկայ բնաւ, բաւական է գաւաթ մը, ասիւն մը, Էլն. որք ամենուրեք կը գտնուին :

Պ. Պոնիէ 14 տարիէ ի վեր պատշտօն ունի ուսուցանել այս եղանակը Փարիզու Ճեմարանին նախակրթական ուսուցչաց եւ արդիւնք խիստ գոհացուցիչ եղած են :

Ի՞նչպէս պէտք է գործածել այս դասագիրքը : Ուսուցիչը պէտք է որ աշակերաց խօսի դասին վրայ, բացարէ անոնց իրենց հասկցած եղանակով, աշակերաց ցուցունէ դասին նիւթ եղող առարկայները կամ գէր պատկերները գծէ գրաստիսակին վրայ, նոյն իսկ, երբ կարելի է, բերէ այդ առարկայները եւ տղայոց քննել տայ, եւ հարցումներով՝ թողու որ իրենք իսկ գտնեն պատասխանները, աշակերտք ապա պէտք է որ դասերը պատրաստեն դասագրքին մէջէն կարդալով դասերը, որք կրնան մատերու բաժնուիլ. իսկ *անփոփոխուն դասուները* պէտք է որ ի բերան ուսուցուին :



Մ Ա Ր Դ Ը

(Մ Ա Ր Դ Ա Կ Ա Ձ Մ Ո Ւ Թ Ի Ի Ն)

ԹԻ Ի՞ՆՁ Ի՞ ՄԱՐԴԱԿԱՁՄՈՒԹԻՒՆԸ. — Տղայք, դուք այժմ բաւական բան սովորեցաք. գիտէք կարդալ, գրել, հաշուել. գիտէք թէ ուր է ձեր տունը, թէ քանի սենեակներ կան անդ եւ թէ ի՞նչ առարկայներ կը զարդարեն զանոնք. սակայն կայ բան մը զոր չէք գիտեր. շատ կարեւոր. — չէք ճանչնար ձեր ներքին տունը, ձեր մարմինը. կ'ուտէք եւ տեղեկութիւն չունիք թէ կերակուրներն ուր կ'երթան եւ ի՞նչ կ'ըլլան ձեր ներսի դին. չունչ կ'առնուք, բայց ինչո՞ւ. անդիտակ էք բոլորովին սքանչելի սենեակներէն որք կը զարդարեն ձեր ներքին տունը : Մարդակազմութիւնն է որ պիտի սովորեցունէ այդ բաները :

Մարդակազմութիւնն այն գիտութիւնն է որ կ'ուսուցանէ մարմնոյ այլ եւ այլ մասերն եւ անոնց պաշտօնները :

Դ Ա Ս Ա.

ԹԷ ԻՆՉՊԷՍ ԿԸ ՍՆԱՆԻՆՔ


ՊԵՏԲ Է ՍՆԱՆԻՆՔ. — ՍՆԱՆԻՆՔ. — Գիտենք թէ, եթէ երկար ատեն բան մը չուտենք, կ'անօթեանանք և և ծարաւանանք. այսինքն պէտք կը զգանք սնուցիչ կերակուրներ, անուր առնելու. Ըսել է առանց սնունդի չենք կրնար ապրիլ: Շատ անգամ բազմաթիւ ճամբորդներ կը մոլորին անապատին մէջ և կը մեռնին անօթի, չունենալով ուտելիք:

Ապրելու համար պէտք է սնունդ առնուլ, սակայն ամեն սնունդ հաւասարապէս սնուցիչ չէ մարմնոյն: Եթէ միայն շաքար ուտէինք, չպիտի կարենայինք երկար ատեն ապրիլ, ոչ ալ միայն գետնախնձոր և կամ միայն միս ուտելով, պէտք է ամեն տեսակ սնունդ առնուլ: Հացը թէ՛ գետնախնձորին և թէ՛ մսին յատկութիւններն ունի, լաւ սնունդ մ'է: Կան նոյնպէս նիւթեր որոյմէ թէ՛ և շատ քիչ կ'ուտենք, բայց անհրաժեշտ են, ինչպէս է աղը. մեր բոլոր կերակուրները կը համեմենք աղով, չենք կրնար ապրիլ առանց երբէք աղի բան մը ուտելու:

Չմեռ ատեն, երբ չնչենք, կը տեսնենք որ փոքր ամպ մը դուրս կ'ելլէ մեր բերանէն, մեր մարմնոյն մէջ զբաւնուած ջուրն է զոր դուրս կուտանք: Ամառուան տաք և զանազին կը տեսնենք այդ ջուրը որ մեր մորթին ծակօտիքէն կ'ելլէ քրտնային ձեւով: Ապրելու համար, բերանէն կամ մորթին ծակօտիքէն շարունակ դուրս ելլող ջուրին տեղը պէտք է լնուլ, հարկ է ջուր խմել: Ահա ասոր համար է որ պէտք կը զգանք ջրոտ սնունդներ առնելու, կամ պարզապէս ջուր խմելու:

ԻՆՉՊԷՍ ՍՆԱՆԻՆՔԸ ՍՏԱՄՈՒՅՍ Կ'ԵՐԹԱՆ. — Կ'անունը կտոր մը հաց, և կը զնենք մեր բերանը: Ինչպէս այդ հացի կտորը կ'անցնի ստամոքսին մէջ:

Մէկէն ի մէկ չենք կլեր հայի կտորը, հարկ է աւելի կակուղցունել զայն, որպէս զի չըլլայ թէ վերաւորէ մեր որկերը, մանաւանդ եթէ կեղև կայ: Ուստի կը զնենք զայն մեր ակռայններուն մէջտեղը և կը շարժենք ստորին



ՊԱՏԿԵՐ 1. Ակռայներ. 1, 2. Կտրող ակռայներ. 3. Շամ ակռայներ. 4, 5, 6, 7, 8, աղօթիփ ակռայներ:

ճիտը, որպէս զի հացը փշրէ, ալիւր ընէ. լորձունքը կը թրջէ այդ ալիւր եղած հացը և կակուղ զնգալի մը փոխելով կը թողու որ ընզուս բերանին խոյր հրէ զայն:

Ակռայները պատած են կարծր ու սպիտակ նիւթով մը, որ կը կոչուի կիպուսած (միւնէ):

Ակռայները հաստատուած են երկու ծնօտներուն վրայ, ամենն ալ իրարու չեն նմանիր և չունին նոյն պաշտօնը:

Երեք անասկ ակոռայներ կան մեր բերանին մէջ :

1. Կորոզ ակոռայներ . իւրաքանչիւր ծնօտին մէջտեղը չորսական հատ որք, դանակի բերանի նման սուր եւ տափակ, կը կտրեն հայն ու անոր նման սնունդները :

2. Շան ակոռայներ . կարող ակոռայներուն իւրաքանչիւր կողմը մէկ մէկ հատ, ընդ ամէնը չորս հատ . սոքա սրածայր են եւ կը բզկտեն սնունդները, իսկ սոցա երկուքովերը կը գտնուին :

3. Աղբրի ակոռայներ . որք ամենէն խոշոր են եւ տափակ, կը ծառայեն մանրելու եւ չաղացքի քարերու նման ալիւրի փոխելու սնունդները :

Երբ տղայն եօթն ամսական կը լինի, ակոռայները կը սկսին բուսնի բերանին մէջ, այս ակոռայներն որք հասնի



ակոռայներ կը կոչուին եւ քսան հատ են, կը թափին եօթն տարեկան հասակին մէջ եւ ուրիշ աւելի շատ թուով ակոռայներ կը բուսնին անոնց տեղ :

Պէտք է լաւ պահպանել ակոռայները, լուալ յաճախ, ընկոյզ, կաղին չկտորել անոնցմով, որպէս զի կիտուածը չթափի եւ ակոռայն չփտի :


Լորջոնի հեղուկ մ'է որ լեզուին տակէն եւ ստորին ծնօտի ակոռայներուն ստորտակն ելլելով

Պատկեր 2. — Ակոռայներու շարքի բերնին մէջ : կուզայ կը թրջէ ալիւր դարձած հացի կտորը եւ գնտակի մը կը փոխէ : Բայց ինչպէս գնդակը դուրս պիտի ելլէ բե-

րանէն : եթէ նայինք բերանին խորը, ծակ մը կը տեսնենք, լեզուն իւր վրայ առնելով անդառնա քնդուլը, կը հրէ զայն այդ ծակէն կոկորդին մէջ :

Կոկորդը կը նմանի չորս ճամբու բերանի մը, հոն կը բացուին չորս ծակեր 1 . Բերն ծակը, 2 . Բերանին ծակը, 3 . Խտերան ծակը, 4 . սրածոս րանալ ծակը որ կը կոչուի րիւր, պէտք է որ սննդական գնդակն որկորէն անցնի :

Կերակուրը, եթէ քթին ծակը կամ թոքերուն ծակն երթար, կրնար անհանգստութիւն, մինչեւ իսկ մահ պատճառել, ուստի այդ ծակերը բարակ վարագոյրներով կը փակուին մինչ կերակուր կը կլենք :



Կերակուր ուտելու կամ ջուր խմելու միջոցին պէտք է խօսիլ կամ ինչպալ, զի յայնժամ կը բացուի վարագոյրն որ կը ծածկէ մեր քթին ծակը եւ Բերնուս Կոչոյ, եւ կամ թոքերու ծակին մէջ կ'երթան կերակրոյ մասնիկներ եւ կը հազանք դուրս վանելու համար գանձնք :


Պատկեր 3. — Սամոն . — 1. սամոն սին բերանը, ուստի սնունդներ մը մտնեն ներս, 9 սոր, ուստի դուրս կ'ելլեն սրճուկով. 10. 11. 13. 15. սուաչնաղի :

Որկորին մէջէն, գնդակը կ'անցնի հոգուական տիկի նման պարկի մը մէջ, որ կը գտնուի փորին վերի կողմը եւ կը կոչուի սրածոս :

Սակայն որպէս զի սննդական գնդակը կարենայ մարմինը սնուցանել, բաւական է որ ստամոքսին մէջ գտնուի : Հարկ է որ մարտուի այդ գնդակը, այսինքն ամբողջովին փոխուի հեղուկ նիւթի մը եւ կարենայ անցնիլ ստամոքսին պա-

փորոքն ուժգին սեղմուելով կանոնաւոր կերպիւ, սրտէն կը վանէ արիւնը շնչերակներուն մէջ :

Արիւնը, մարմնոյն ամէն կողմը պտտելով՝ հիւսցած եւ մեռած մասերը կը նորոգէ, ինքն ալ կ'ապականի այդ մեռած մասերն իւր հետ կրելով եւ երակներուն միջոցաւ կը դառնայ դարձեալ սիրտը :



Պատկեր 5. — Մտի մը պատկերը. 3. աջ բլթակ. 5. աջ փորով. 12. ձախ բլթակ. 14. ձախ փորով. 11. քոֆալին երակներ. 8, 8, քոֆալին ճնշերակներ :

Կարմիր արիւնն ամբողջ մարմնը սնուցանելէ յետոյ, կը սեւեալ, կորուսանելով իւր սնուցիչ յատկութիւնները : Տեսնենք թէ ինչպէս այդ սեւցած արիւնը կարմիր արեան կը փոխուի, կարենալ սնուցանելու համար դարձեալ մարմնը :

Գիտենք թէ ապրելու համար պէտք է շնչել : Եթէ փակենք մեր բերանն ու քիթը, շատ չանցած ընդհանուց ցաւ մը կը զգանք եւ մէկէն ի մէկ կը բանանք այդ ծակերը շունչ առնլու համար, սակայն եթէ պարտաւորինք


Երակ կը կոչուին այն խողովակներն որք ապականեալ սեւ արիւնը սրտին աջակողմեան բլթակը կը բերեն : Երակները մորթին անմիջապէս տակը զրուած են եւ իրենց կապոյտ գոյնովը կը ճանչցուին : Երակները թոյլ են, եթէ վիրաւորուին շուտ կը գոցուին, բայց շնչերակներն առաձիգ ըլլալով եթէ կտրուին չեն գոցուիր, պէտք է յայնժամ կապել կարել զանոնք :

ԻՆՏՊՈՒՍ ՍԵՆ ԱՐԻՒՆԸ ԿԱՐՄԻ ԱՐԵԱՆ ԿԸ ՓՈՆՈՒԻ. —

քիչ մ'ատեն առանց շունչի մնալ, կը մարինք եւ մէկ երկու րոպէէն կը խեղդուինք, ինչպէս որ կը պատահի ջրոյ մէջ խեղդուողներուն :

Հարկ է շնչել անպատճառ : Շնչառութեամբ միայն սեւ արիւնն՝ որ սրտի աջակողմեան բլթակը կու գայ, կարմիր արեան կը փոխուի :

Երբ շունչ առնունք մաքուր օդ կը մտնէ մեր բերանէն, քթէն, խոչակի միջոցաւ կ'անցնի շնչափողէն եւ կ'երթայ թոքերուն մէջ :



Պատկեր 6. — Շնչափողը (3) ուսի օդը կը մտնէ աջ (1) եւ ձախ (2) քոֆերուն մէջ. քոֆերը բացուած են ցուցուցելու համար օդի եւ արեան խողովակներ

Թոքերը կը գտնուին կուրծքին մէջ, կարծրացած սպունգի կը նմանին եւ երկու են թուով, մին՝ աջ կողմը եւ միւսը՝ ձախ : Ամեն անգամ որ շունչ կ'առնունք, մեր

Թոքերն օդով կ'ուռնին, եթէ դնենք մեր ձեռները, մին կուրծքին եւ միւսը փորին վրայ, կը զգանք ելեւէջի շարժումներ:


Մարմնէն սրտին աջակողմեան բլթակն եկած արիւնը որ ինչպէս, կը յիշէք, ապականալ արիւն է, կ'անցնի աջակողմեան փորոքին մէջ, սա կը վանէ զայն Թոքերուն մէջ մասնաւոր խողովակներու միջոցաւ (Թոքային շնչերակներ):

Թոքերուն մէջ մաքուր օդը կ'այրէ արեան մէջ գտնուած ածուխն որ կազի ձեւով դուրս կ'ելլէ, այս այն կազն է որ մեր գլուխը կը զարնէ երբ ածուխ դնենք կրակարանին մէջ, այս կազը կը կոչուի քնածխական Ռիւս եւ շնչելու խիստ վնասակար է: Արիւնը մաքրուելով ուրիշ խողովակներու (Թոքային երակներ) միջոցաւ կու գայ սրտին ձախ կողմը վերի խոռոչին մէջ որ կը կոչուի Յախոյղեան Բլթակ, անտի կ'անցնի վարի խոռոջը, Յախոյղեան փորոքին մէջ: Չախակողմեան փորոքն ալ կը մղէ զայն ամբողջ մարմնոյն մէջ ուր կ'որուսանելով դարձեալ իւր սնուցիչ յատկութիւններն եւ սեւնալով նորէն կու գայ սրտի աջակողմեան բլթակը, եւ այսպէս կը շարունակուի անընդհատ միեւնոյն գործողութիւնը:

Արեան այս ճամբորդութիւնը մարմնոյն, սրտին եւ Թոքերուն մէջ կը կազմէ արեան շրջանը:

Ի՞նչ ԵՂԱՆԱԿԱՆ ԱՐԻՒՆԸ ԿԸ ՁՏՈՒՅՑ. — Որպէս զի արիւնը կարենայ միշտ սնուցանել մարմինը, բաւական չէ որ սեւ արիւնը կարմրի շնչառութեամբ. պէտք է որ նաեւ յատակուի անպէտ նիւթերէ որք դուրս ձգուելու են:

Ուստի, արիւնը կ'անցնի մարմնոյն մէջտեղը, կուրծքին տակ դէպ յաջ գրուած խոշոր զանգուածէ մը որ կը կոչուի Էարբ, եւ Թիկունքին ստորեւ գրուած ուրիշ



Պատկեր 7. — Արեան օդանոց ցուցուող պարկեր. կարմիր արիւնը արին ձախ փորոքէն (19) ճնշեակներու միջոցաւ (10) կը պսի բաշտ մարմնոյն մէջ (14) եւ կը սեւնայ. սեւ արիւնը երակներու (16) միջոցաւ կը դառնայ աջակողմեան սիրտը (1, 2), անկէ կ'անցնի քոքերը (4, 5, 6). — անդ կը կարմրի եւ կուգայ նորէն ձախ սիրտը:

երկու փոքր զանգուածներէ, որք երեկա՞ծն է կը կոչուին: Լեարդն եւ երիկամունք արիւնէն կը զատեն անմաքուր եւ անպէտ նիւթերն որք կ'արտաքսուին մարմնէն, իսկ արիւնը մաքրուելով կարող կ'ըլլայ ընդ երկար սնուցանել մարմինը, շնչառութեան եւ արեան շրջանի շնորհիւ:

Ժամանակէ մը վերջ, ինչպէս ըսինք առաջ, հարկ է նոր սնունդ մատակարարել արեան, ինչ որ կը կատարուի մարտողութեամբ:

ԱՄՓՈՓՈՒՄՆ ԴԱՍՈՒ

ՄԱՐՏՈՂՈՒԹԻՒՆ. — Ակռայները կը մանրեն սնունդներն եւ լորձուէք կը թրջեն զանոնք: Ապա սնունդները կ'անցնին կոկորդին մէջ, որկորն եւ անտի կ'երթան «սփռած» ու «լէք», հոն կը փոխուին հեղուկի եւ ծծուելով նուրբ խողովակներու (մամացակիր անոթք) միջոցաւ կ'անցնին արեան մէջ:

ԱՐԵԱՆ ՇՐՋԱՆ. — Արիւնն այն հեղուկն է որ կը սնուցանէ մարմնոյ բոլոր մասերը: Սէրքը կծկմամբ կ'ուղարկէ արիւնը շնչերակաց մէջ, որք կը տանին զայն ամեն տեղ: Մարմինը սնուցանելէ յետոյ, կարմիր արիւնն ապականելով կը սեւնայ եւ երակներու միջոցաւ սիրտը կը դառնայ:

ՇՆՋԱՆՈՒԹԻՒՆ. — Սեւ արիւնը սրտէն կ'անցնի թոքերուն մէջ ուր օդին հետ շփուելով վերատին կ'ըլլայ կարմիր: Կարմրած արիւնը կը դառնայ սիրտն ուստի դարձեալ կը բաշխուի մարմնոյ բոլոր մասերուն մէջ:

ՋԱՏՈՒՄՆ. — Որպէս զի արիւնը կարենայ միշտ սնուցանել մարմինը, բաւական չէ միայն որ կարմիր շնչառութեամբ, պէտք է որ նոյնպէս մաքրուի ինչ ինչ անպէտ գոյացութիւններէ, զորս կ'առնուն երիկամունք եւ լեարդը, եւ կ'ընկենուն ի բաց:

ԴԱՍ Բ.

ԹԷ Ի՞ՆՉՊԷՍ ԿԸ ՇԱՐԺԻՆՔ

ՈՍԿԵՐ. — ԿՄԱԽԲ. — Եթէ ձեռնով բռնենք մեր բազուկը, սրունքը, գլուխը, կարծր բան մը կը զգանք, սորա եւ «լէքը», կարծր մասեր որք կը գտնուին մեր մարմնոյն մէջ:

Ոսկրերուն ամբողջութիւնը կը կազմէ տեսակ մը ատաղձ, որ կանգուն կը պահէ մեր մարմինը եւ շարժումներ ընել կուտայ մեզ:

Մարմնոյն մէջ գտնուած ոսկրերուն ամբողջութիւնը կը կոչուի կոստի, կմախքը կազմուած է երեք մասերէ:


Ա. Գլուխ,

Բ. Իրան,

Գ. Անդամներ.

Ա. ԳԼՈՒՆ. — Գլխուն ոսկրերն իրարու միացած են: Առջեւի կողմն, ուր կը գտնուին աչք եւ բերան, եւ շէճի ոսկրերն (14 հատ), իսկ գլխուն վրայ եւ ետեւի կողմն են հետեւի ոսկրերը (8 հատ), երբ մեր բերանը բանանք գոցենք, կը տեսնենք թէ ստորին ծնօտի ոսկրն է որ կը շարժի, մինչ վերին ծնօտի ոսկրն անշարժ կը մնայ:

Բ. ԻՐԱՆ. — Գլուխը կը հանդիշի կարգ մը ոսկրերու վրայ որք շարուած են թիկունքին երկայնութեամբ, այս ոսկրերը կը կոչուին «լէ» եւ իրենց բովանդակութիւնը կը կազմէ «լէայարական» «լէ»-ը: Ողն մը տեսակ մ'օղակ է, այս օղակներն իրարու վրայ զետեղուած կը կազմեն խողովակ մը ուր կը գտնուի «լէ»-ը:



Կրուինն իրենց վրայ կրող
 ևօթն ողները կը կոչուին պո-
 բանոցի ողնէր : Պարանոցի ող-
 ներուն ստորեւ կը գտնուին
 Բէկնայնն ողնէրը , սաան երկու
 հատ , որոցմէ կը մեկնին
 նոյնչափ աղեղնաձեւ կօր
 ոսկրեր , կողերը . սօքա կը
 միանան լանջոսկրին եւ կը
 կազմեն լանջքի վանդակն
 ուր կը բովանդակին սիրտը ,
 թօքերն եւ արեան մեծ խո-
 ղովակները : Կողերու տեղա-
 փոխութեամբ կը կատարուին
 շնչառութեան շարժումները
 թօղլով՝ որ թօքերն ուղին
 կամ պարզուին : Թիկնայնն
 ողներէն զատ կան նաեւ ու-
 բիշ ողներ , որոց վրայ կօ-
 ղեր չկան , այս ողները կը
 կոչուին Ֆլոյի ողնէր եւ հինգ
 հատ են :

Պ. ԱՆՈՒՍՏԵՐ. — Անդամ-
 ներն երկու են Ա. վերին ան-
 դամներ , Բ. սօքայն անդամներ :
 Վերին անդամները կը կցուին
 իրանին , պարանոցի ողնե-
 րուն ստորեւ : Ի նկատ առ-
 նունք անոնցմէ մին .

Բաղին սկիւր կը կցուի ս-
 ռի Բէկնին , բաղկի ոսկրին

ՊԱՏԵՐ 8. — Մարդոյ կմախքի .
 2. նակասի ոսկր (գանկի ոսկր մը)
 3. ստրիկ մեոս . 7. ուսի ոսկր . 1.
 1. ողնայարակամ սիւն . 4. լանջ-
 ոսկր . 5. կողեր . 8. բաղկի ոսկր .
 10. նանակնայն ոսկր . 11. ծոցոսկր . 13.
 դասակ . 14. մասներ . 15. կանկի
 ոսկր . 18. բարձրոսկր . Լեալն :

ստորեւ կը գտնուին երկու ոսկրեր , հանձնչուսիք եւ ծղուսիք
 որք կը կազմեն ծղիկը եւ ախպէս զրուած են որ կրնան
 իրարու շուրջը գտնուալ մասամբ իւրիք : Ծղիկէն վար կը
 գտնուի դաստակը , որ կազմուած է երկու կարգի վրայ
 շարուած ութ ոսկրերէ , այս ոսկրերուն կցուած են ափի
 եւ մատներու ոսկրերը :

Մէջքի ողներուն ստորեւ կը գտնենք երկու խոշոր
 ոսկրեր , սօքա պարապ միջոց մը կը թողուն իրենց
 մէջտեղ կոնքի մը պէս , ուստի կը կոչուին կոնքի սկիւրեր ,
 Կոնքի ոսկրերուն կը կցուին ստորին անդամները . քննենք
 անոնցմէ մին .

Կը տեսնենք կարգ մը ոսկրեր , որք յար եւ նման
 են բաղկի ոսկրերուն եւ միեւնոյն կարգաւ շարուած :
 նախ կը տեսնենք քարձի սկիւրը , որ վերէն միացած է կոն-
 քի ոսկրերուն , բարձի ոսկրի ստորեւ կան երկու ոսկրեր ,
 մին հաստ , խուսիկ (22. պատ . 8) , միւսը բարակ , սլաք , (21.
 պատ . 8) սօքա կը կազմեն սօքայն , սրունքին ստորեւ կը
 գտնուին սօքայն սկիւրերը (24. պատ . 8) : Իսկ մարմնոյն մէջ
 գտնուած ամբողջ ոսկրերու թիւն է 206 :

ՄԱՆՈՒՍՏԵՐ. — Ոսկրերը , զորոսչքէ անցուցինք , կը ծա-
 ռայն շարժման , բայց չեն կրնար առանձինն շարժիլ ,
 իրարու կցուած են մտի զանգուածներով որք կը ծա-
 ռայն զիրենք շարժելու , սօքա են միւրերը :

Այսպէս , տեսանք որ բաղկին մէջ կան ոսկրեր ,
 շնչերակներ , երակներ , տեսնենք թէ ուրիշ բան կա՞յ :
 Այո՛ , միս կայ այս ամենուն մէջտեղ , այս միսը կազ-
 մուած է մկներէ : Եզի , ոչխարի միսը զոր կ'ուտենք ,
 ան ալ ձեւացած է այդ կենդանեաց ալ եւ ալ մկներէն :

Գիտենք թէ միսը կազմուած է կարգաւ շարուած
 երկայն թելերու զանգուածէ մը : Այս մտի թելերն առա-
 ձիգ են , կրնան երկարիլ կամ կարճնալ : Մկներն իրենց

երկու ծայրերով կցուած ըլլալով ոսկրերուն՝ երբ կարծնան կամ երկարին, կը շարժեն ոսկրերը :

ԱՄՓՈՓՈՒՄՆ ԴԱՍՈՒ

ՈՍԿՐԵՐ. — Մարմնոյն մէջ գտնուող կարծր մասերն են ուղեղը, ոսկրերու բովանդակութիւնը կը կազմէ կմախք :


Մարդու կմախքն ունի երեք մասեր, 1. Գլուխ : 2. Իրան, 3. Անդամներ : Գլխուն մէջ են գէմքի 14 ոսկրերը եւ գանկի 8 ոսկրերը : Իրանը կազմուած է զըլխաւորաբար «նշալարահան սիւնին», ուր կան պարանոցի 7 ողները, թիկունքի 12 ողները որք կողեր ունին իրենց վրայ եւ մէջքի 5 ողները : Ուստի ոսկրերուն կցուած են բազկին, ծղիկին, ձեռներուն ոսկրերը : Կոնքի ոսկրերուն կցուած են բարձին, սրունքին, ոտներուն ոսկրերը :

ՄԿՐԵՐ. — Մկները մսի զանգուածներ են որք կարծնալով կամ երկարելով իրարու կը մտեցանեն կամ իրարմէ կը հեռացունեն ոսկրերն որոց կցուած են :

Դ Ա Ս Դ .

ԹԻ ԻՆՉՊԷՍ ԿԸ ԶԳԱՆԿ


ԶԳԱԼ. — ԶԳԱՅԱԿԱՆ ԶԻՂԵՐ. — ԶԳԱՅԱԿԱՆ ԿԵԴՐՈՆՆԵՐ. — Եթէ ասեղով մը խայթենք մեր մտորը, անմիջապէս ցաւ մը կը զգանք, ուր որ ալ խայթէինք, մի եւ նոյն ցաւը պիտի զգայինք : Երբ դնենք մեր ձեռն առարկայի մը վրայ (նոյն իսկ առանց տեսնելու առարկայն), խիստ լաւ կը զգանք թէ առարկայ մը կը շօշափենք :



Պատկեր 9. — Մարդոյ ուղեղը. — ուղեղը դրուած է գլխուն վերը եւ ետերը :

Այս բոլոր տպաւորութիւնները կամ ցաւերը կը հաղորդուին զանգուածի մը որ կը կոչուի ուղեղ եւ զետեղուած է գլխուն վերի եւ ետեւի կողմը, ինչպէս նաեւ

1891-87



Պատկեր 10. — Չղալին դուրսիւն

«Չղալին» որ կը գտնուի ողնայարի սեան ամբողջ երկայնութեամբը, Չղալին կեդրոնէ կը կոչուին ուղեղն ու ողնուղեղը: Սորա են որ կընդունին տպաւորութիւնները: Բայց ի՞նչպէս կը հաղորդուին տպաւորութիւնք Չղալին կեդրոններուն:

Սպիտակ նուրբ թելերու միջոցաւ որք մարմնոյն ամեն կէտերէն կ'երթան զէպի ողնուղեղ եւ ուղեղ, այս թելերը կը կոչուին զէպալան Չիւր:

Կրնանք փորձով հաստատել թէ Չիւրերու միջոցաւ կը փոխադրուին տպաւորութիւնները. արդարեւ, եթէ դիպուածով Չիւ մը մէկէն ի մէկ կտրի, մարմնոյն բոլոր այն մասն ուր կ'երթայ այդ Չիւրը, կ'ըլլայ անզգայ:

Այսպէս մեր ձեռաց զգայած տպաւորութիւններն անցնելով հետզհետէ աւելի խոշոր Չիւրերէ, կը հասնին ողնուղեղին, ուստի կ'անցնին ուղեղին:


Չիւրերը հետզհետէ խիստ նուրբ թելերու վերածուելով կը տարածուին մորթին տակ: Մորթին այս նուրբ Չիւր թելերուն զգայած տպաւորութեանց բովանդակութիւնը կը կազմէ շշափեւեաց զգայարանը: Այլ կան ուրիշ աւելի մասնաւոր զգայարաններ որոց շնորհիւ կը ճաշակենք, հոտ կ'առնուենք, կը լսենք եւ կը տեսնենք:

Ի՞նչպէս սր ճշտութեամբ սերտութեամբ եւ ի՞նչպէս շոտ ս'առնուենք. — ճշտութեամբ եւ շոտութեամբ. — ճաշակելիքն այն զգայարանն է որով կերակրոց համը կ'առնուենք: Ի՞նչպէս կը ճաշակենք կերակուր մը. կ'առնուենք կտոր մը այդ կերակուրէն եւ կը գնենք մեր լեզուին վրայ, լեզուով կը ճաշակենք:

Լեզուին վրայ կան Չղալին մանր ուռեցքներ որք կը կոչուին լեզուին «Գրան»-ները (չատ զիւրաւ կը տեսնուին այս պտուկները եզան լեզուին ետեւի կողմը): Այս պտուկները կը զգան ճաշակի տպաւորութիւնները, կը

հաղորդեն զայն լեզուի զգայական ջիղին (ճաշակելեաց ջիղ) որ կը տանի ուղեղին :

Հոտոտելէ+ այն զգայարանն է որով հոտ կ'առնունք : Քթի խոռոչին վերի մասն մէջ, ճակատին ստորոտը կը տարածուի հոտոտելեաց զգայական ջիղը մորթին տակ : Հոտերը կը մանեն քթին մէջ եւ տպաւորութիւն կ'ընեն հոտոտելեաց զգայական ջիղին վրայ որ կ'երթայ ուղեղը :



ՊԱՏԿԵՐ 11. — Ականջ. — a, արտա-
ւար. c. ականջի գեղուղ. g, քմբիկի քաղանք.
k, միջին ականջ. h, ներքին ականջ.

կոչենք, այդ գործարանին մէկ մասն է միայն, արտա-
+ին ականջն է, որ կը ժողովէ ձայները : Արտաքին ականջը
կազմուած է երկու մասերէ. ականջին արտաքին զոր կը
տեսնենք, եւ ականջին ցնցողը որ կը մխի տաղաւարին խորը :

Այս ցնցողը կը տանի մէջին ականջը : Միջին ականջը
տեսակ մը փոքր թմբուկ է որ կը ծառայէ ձայները ներ-
քին ականջին հաղորդելու : Արտաքին ականջը միջին ա-
կանջէն զատող թաղանթը կը կոչուի թմբիկ թաղանթ : Ներ-

Ի՞նչ ԶՊԵՆՍ ԿԵ ԼԵ-
ՍԵՆՔ. — ԼՍԵԼԻՔ.
— Լսելիքն այնըզ-
գայարանն է որով
ձայները կ'իմա-
նանք : Ատով կըր-
նանք որոշել ծա-
նրը կամ սուր,
ուժգին կամ տը-
կար ձայները, կը
ճանչանք մար-
դուն բարբառը :
Լսելեաց գործա-
րանն է ականջը :
Ինչ որ առհա-
տարակ ականջ կը


+ին ականջը կ'ընդունի միջին ականջին, այսինքն թմբուկին
(որ չորս փոքր ոսկրեր ունի իւր մէջ) հաղորդած ձայ-
ները, լսողութեան ջիղը կ'առնու զանոնք եւ կը տանի
ուղեղին, եւ կը լսենք :

Այսպէս, արտաքին ականջը կ'ընդունի ձայները, միջին
ականջը կը փոխադրէ, իսկ ներքին ականջը կ'իմանայ զանոնք :

Ականջը շատ փափուկ գործարան մ'է, թնդանօթի
ձայնը, որոտմունք կ'ընան մեասել լսողութեան : Պէտք է
մաքուր պահել լսողական անցքը. օտար նիւթեր, փոշի
հոն մնալով կրնան լսողութիւնը տկարացնել :

Ի՞նչ ԶՊԵՆՍ ԿԵ ՏԵՍԵՆՔ. — ՏԵՍԵՆՔԻՔ. — Տեսնելիք
այն զգայարանն է որով կ'իմանանք թէ մարմիններ կան
մեր առջեւ, առանց այդ մարմինները շօշափելու պէտքն
ուսննալու : Տեսողութեամբ կը ճանչանք մարմնոց գոյնը
ձեւը, հետաւորութիւնը :

Աչքն է տեսողութեան գործարանը : Կլոր գունտ մ'է որոյ
մէկ փոքր մասը միայն կը տեսնենք արտեւանանց մէջտեղէն :



ՊԱՏԿԵՐ 12. — Կապույտի քանակ
կորուած. — 12, 14, ակնի ցերթ. 8, գան-
գակեայ, ուր կը պակեւանակ առարկայ-
ներ. 1, 2, 3, ակնի պատեակներ. 6, հիւրիկ
կամ ծիւծան. 7, բիբ. 12, բիւրեղակեայ.
16, ակնի զգայական ջիղ :


Երբ ուշով
դիտենք մէկուն
աչքը, կը տես-
նենք փոքրիկ
ոսաւ բոլորակ
մը որ պատած է
գունաւոր շըր-
ջանակով մը, իսկ
սպիտակ մաս մը
կը պատէ գու-
նաւոր շրջանակն
եւ կը տարածուի
աչքին մնացեալ
մակերեսին վրայ :

Մէջտեղի սեւա կէտը կը կոչուի բէք . ձիւթան կը կոչուի գունաւոր շրջանակն որ կը պատէ բիրը , եւ կրնայ ըլլալ կապոյտ , թուխ կամ գորշ :

Աչքին խորը կը գտնուի Ղղային թաղանթ մը , ցան- ցակերպ անուսով , ուր կը պատկերանան առարկայները :

Առարկայներէն եկող լուսոյ ճառագայթները բիրին ծակէն կը մտնեն աչքին մէջ , կ'անցնին բէ-բէրակերպ կո- չուած ոտարնածեւ ապակիէ մը որ ճիշդ բիրին ետեւը դրուած է եւ աչքի գունտին մէջ պարունակուած հե- ղուկներէ ու կը հասնին ցանցակերպին վրայ :

Տեսողութեան զգայական ջիղը կը ժողովէ տպաւորու- թիւնները զորս լուսոյ ճառագայթները կ'ընեն ցանցա- կերպին վրայ եւ կը հաղորդէ զանոնք ուղեղին :




Պատկեր 13. — Ար- սաւուր կ'իջնեն արսա- սուական գեղձէն (1), կ'ողողեն աչքի եւ կ'անց- նին քիմ մէջ (3, 4, 5) :

Աչքին երեսը միշտ խոնաւ կը մնայ արքայաւորով . արտասուքն աղի հեղուկ մ'է , աչքին չփումը կը տկարացունէ եւ կը թողու որ դիւրաւ գառնայ աչքը աջ ու ձախ , վեր , վար . ինչպէս իւղը կառքին անիւներուն համար : Նոյնպէս ար- արտասուքը կը սահեցունէ աչքին վրայ ինկող փոշիները : Արտա- սուքն յառաջ կու գայ արքայաւոր- ական գեղձ կոչուած փոքրիկ անօթ- ներու մէջ որք ղետեղուած են վե- ռին արտեւանանց տակ , այդ ար- տեւանանց քթէն հեռու գտնուած կողմը :

Տեսողութեան զգայական ջիղը կը ժողովէ տպաւորու- թիւնները զորս լուսոյ ճառագայթները կ'ընեն ցանցա- կերպին վրայ եւ կը հաղորդէ զանոնք ուղեղին :

Ժեղ մեր բազուկը , սրունքը կամ գլուխն առանց մեր կամքին : Անշուշտ ո՛չ . միայն , երբ ուղենք կը քալենք , կը շարժենք մեր բազուկը կամ կը դարձունենք մեր գլուխը :



Պատկեր 14. — Շարժում . — բազկի մասեր (3) կը կարեւոր շարժման ջիղերուն միջոցաւ եւ կը մօտեցունէ ծղիկը բազկին :

Կան ջիղեր որ մկներուն կը հաղորդեն ուղեղին հրա- մանները : Այս ջիղերը ձեւով կը նմանին ճիշդ զգայական ջի- ղերուն զորս կը կը ճանչնանք , բայց զգայուն չեն , եթէ կըտ- րենք անոնցմէ

մին , ցաւ չենք զգար բնաւ : Զգայական ջիղերէն որո- շուելու համար կը կոչուին շարժան ջիղեր :

Այսպէս , ուղեղը կ'ընդունի տպաւորութիւններն ու զգայութիւնները զգայական ջիղերուն միջոցաւ եւ իւր հրամանները գործադրել կուտայ շարժման ջիղերուն : Սոքա եւս կը հրամայեն մկներուն եւ մկները կը կարճան կամ կ'երկարին :

ԱՄՓՈՓՈՒՄՆ ԴԱՍՈՒ

ԶԳՍՅԱՆ ԶԻՆԵՐ . — ԶԳՍՅԱՆ ԿԵԴՐՈՆՆԵՐ . — Զգայական ջիղերը կ'ընդունին տպաւորութիւններն եւ կը հաղորդեն Ղղային կեղրոններուն որք են , ողնուղեղն եւ ուղեղը :

Շարժիչ զգայարան կը կոչուի մարթին փոքր ջի-

դերուն զգացած սպաւորութեանց բովանդակութիւնը :
Կան ուրիշ չորս զգայարաններ եւս . հաշակելիք , հոտոտե-
լիք , լեւելիք , քեանելիք :

ՃԱՇԱԿԵԼԻՔ , ՀՈՏՈՏԵԼԻՔ , ԼՍԵԼԻՔ , ՏԵՍԱՆԵԼԻՔ . — Կը
ճաշակենք լեզուաւ որ ջղային պտուկներ ունի իւր մա-
կերեսին վրայ : Հոտ կ'առնունք քթին խորը , ճակատին
ստորտը սարածուած ջիղերու շնորհիւ : Կը լսենք ներ-
քին ականջով : Կը տեսնենք ջղային թաղանթի մը (ցան-
ցակերպ) միջոցաւ որ աչաց խորը կը գտնուի :

ՇԱՐԺՄԱՆ ՁԻՂՆԵՐ . — Մկները կը շարժին շարժման
ջիղերու միջոցաւ , շարժման ջիղերը կը հաղորդեն ուղե-
ղին նրամանները մկներուն եւ սօքա կը կարճանս կամ կ'եր-
կարին :

Դ Ա Ս Դ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՄՓՈՓՈՒՄՆ


Մ Ա Ր Դ Ը

ՄԱՐՄՆՈՑ ԳԼԽԱՒՈՐ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐԸ . — Մինչեւ ցարդ
սովրեցանք մարմնոյ զլխաւոր գործարանները զատ զատ .
նիմայ նայինք թէ այդ գործարաններն ինչ զիրք ունին
իրարու վերաբերութեամբ :

1. Գլխուն վերեւ եւ ետեւի կողմը , գանկին մէջ
կը բովանդակի ուղեղը (տես պատ. 9) : Ուղեղն ուղղակի

կամ ողնուղեղին միջոցաւ կ'ուղարկէ ջիղեր բոլոր մարմ-
նոյն մէջ (տես պատ. 10) :

2. Գլխուն վրայ դէմքին կողմը կը գտնուին բերան
եւ զլխաւոր շխարանները . աչք , լեզու , քիթ : Ականջ-



Պատկեր 15. — Մարմնոյ միջին մասը , որ առջեւի կողմէն
բացուած՝ ցոյց կու տայ ներքին գործարանները . — 13, որկոր . 12,
ճնշափող . 3, 4, բութեր . 5, 6, 7, 8, սիրտ . 9, 10, 11, արեան
մեծ անոթներ . 15, ոսոժանի . 16, լեարդ . 18, ստամոքս . 22, բա-
րակ աղիք . 20, 21, 25, հաստ աղիք :

ները դրուած են կողմնակի, գանկին եւ դէմքին միջեւ :

3. Կուրծքը, որ կը սկսի վզէն վար, կը վերջանայ մեծ մկնով մը սարձանէ անուն (15, պատ. 15) որ ընդ լայնութիւնն դրուած է մարմնոյ մէջ եւ կը դատէ կուրծքը որովայնէն : Կուրծքին մէջ են Լստերը (3, 4, պատ. 15) որոց ստորեւ մէջտեղը դրուած է սիրտը (5, 6, 7, պատ. 15) :

4. Որովայնին մէջ են մարտողութեան գործարանները, սարձարը (18, պատ. 15), աշէր իրարու վրայ ծալուած : Ստամոքսին աջ կողմը դէպ ի վեր դրուած է Լարդը (16, պատ. 15) :

ԻՆՁ Է ՄԱՐՄՈՑ ԳԼԽԱԿԻՐ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐՈՒ ՊԱՇՏՅՈՒՆ . —

1. Կերակուրներն, զորս կանուներ եւ կը ծամենք բերանով, կը մարտն ստամոքսին եւ աղիքին մէջ (մարտողութիւն) : Անտի կ'անցնին արեան մէջ : Արիւնը, սրտին կծկումով եւ ընդլայնումով, շնչերակներու միջոցաւ կը շրջէ մարմնոյն բոլոր կողմերը եւ սեւցած՝ երակներով կը դառնայ սիրտը (արեան շրջան) : Սեւ արիւնը թոքերուն մէջ շնչառութեամբ կ'ըլլայ կարմիր : Արիւնը կը դուռի անցնելով լեարդին եւ երիկամանց մէջէն (գտումն) :

2. Ուղեղը զգայն դրո-նէան գլխաւոր գործարանն է : Զգայական ջիղերու միջոցաւ կ'ընդունի սրտ-որո-նէաները եւ շարժման ջիղերով շարձաներ ընել կու տայ :

3. Զգայարաններն են . մորթին ջիղերը՝ շնչառութեաց համար, լեզուն՝ ճաշակութեաց, քիթը՝ հոտորութեաց, ականջը՝ լսելեաց, աչքը՝ տեսնելեաց :

4. Շարժումները կը կատարուին սկզբնաւոր, միջնաւոր եւ շարժման ջիղերու միջոցաւ :

ԿԵՆԴԱՆԻՆԵՐ

(ԿԵՆԴԱՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ)

Դ Ա Ս Ե .

ՈՍԿՐԱԿՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ (ՈՂՆԱՍՏԱՐԱՌՆԵՐ)


ՈՍԿՐԱԿՈՐ ԵՒ ԱՆՈՍԿ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ . — Եթէ հաւ մը կտրտենք, անոր մարմնոյն մէջ կը գտնենք կարծր մասեր, որք են ուկը : Ինչպէս մարդուն, նոյնպէս հաւուն ոսկրերուն ամբողջութիւնը կը կազմէ իւր կոստիք :

Եթէ կտրենք ճագար մը, ոչխար մը, ծածան ձուկ մը, անոնց մարմնոյն մէջ եւս կը հանդիպինք կարծր ոսկրերու : Ծագարը, ոչխարը, ծածան ձուկն ուկտար կենդանիներ են :

Եթէ կտրենք խեցեւորին մը, ոտորէ մը, խղունջ մը, որդ մը, ոսկր չենք գտնել անոնց մարմնոյն մէջ . խեցեւորինը, ոտորէն, խղունջը, որդն անոսկր կենդանիներ են : Ամենէն առաջ պիտի սովորինք ուկտար կենդանիները :

Քննենք նախ այս կենդանիներու մէկ քանիններն ի մասնաւորի, ապա պիտի ուսանինք ոսկրաւոր կենդանիներու այլ եւ այլ տեսակները:

ՀԱՒ ԵՒ ԿԱՏՈՒ. ԱՅՍ ԵՐԿՈՒ ԿԵՆԴԱՆԻՆԵՐՈՒ ԻՐԱՐՈՒ ՀԵՏ ՈՒՆԵՑԱԾ ՆՊԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Առնունք կատու մը եւ հաւ մը: Գիտենք թէ իրենց մարմնոյ մէջ ունին կարծր մասեր, ըսել է թէ երկուքն ալ ոսկրաւոր կենդանիներ են: Նայինք թէ այս երկու կենդանիները, որք իրարմէ շատ տարբեր կ'երեւին, ունի՞ն իրարու նման յատկութիւններ:



Պատկեր 16. — Հաւին ոսկրեւուն ամբողջութիւնը (կմսիսի) եւ տնոնց դիրքը մարմնոյն մէջ:

մարմնոյն երկայնութեամբը: Իւր մարմնոյ մէջ միեւնոյն մասերը կը գտնենք թէ աջ կողմը եւ թէ ձախ: Առնունք հաւը, միեւնոյն բանը կը նկատենք անոր մարմնոյն մէջ ալ. եթէ մէջտեղէն երկայնութեամբը կտրենք, կենդանւոյն մարմնոյն մէջ միեւնոյն մասերը կան թէ աջ կողմը եւ թէ ձախ: Ահա նմանութիւն մը եւս երկու կենդանիներուն միջեւ:

3. Քննենք կատուին գլուխը. առջեւի կողմը կը տեսնենք երկու ծնօտներ, ստորին ծնօտ եւ վերին ծնօտ:

1. Կը տեսնենք որ, թէ մին եւ թէ միւսն ունի մարմին մը, գլուխ մը, չորս անդամներ. կատուն՝ չորս թաթիկներ եւ հաւը՝ երկու թեւ եւ երկու թաթ:


2. Դնենք թէ կատուն կտրուած ըլլայ մէջտեղէն

կը շարժի՞ն երկուքն ալ երբ կերակուր ծամէ. — ո՛չ, ստորին ծնօտն է միայն որ կրնայ շարժիլ:

Հաւին գլխուն մէջ եւս կը գտնենք երկու ծնօտներ որք կտուցին երկու շերտերը կը կրեն իրենց վրայ: Գիտենք թէ դարձեալ ստորին ծնօտն է միայն որ կը շարժի հատիկները փշրելու համար:

Կտուցին վերին մասը հաստատուած է պիտոյն մնացեալ մասին վրայ, ինչպէս է կատուին վերին ծնօտը:

4. Թէեւ առջեւի երկու անդամներն իրարմէ շատ տարբեր են, բայց միւսներն իրարու խիստ նման են: Համեմատենք կատուին ետեւի թաթերը հաւին թաթեւ:




Պատկեր 17. — Կատուին ոսկրեւուն ամբողջութիւնը:

րուն հետ: Երկուքն ալ կազմուած են իրարու յօդեալ շատ մը մասերէ: Կատուին ետեւի թաթին ծայրը կը

բաժնուի չորս մասներու . նոյնպէս է հաւին թաթը , միայն թէ անոնցմէ մին յետս դարձած է :

ՈՂՆԵՐ. — Գիտենք թէ ոսկրերն են որ կանգուն կը պահեն կատուին եւ հաւին մարմինը : Ահաւասիկ բոլոր ոսկրերն , որք միացած են մէկ կողմանէ կատուին կմախքին մէջ (պատ. 17) , միւս կողմանէ հաւին կմախքին մէջ (պատ. 16) : Քննենք այդ երկու կմախքն ալ որք ցուցուած են 16 եւ 17 պատկերներով :

Կրնանք դիտել թէ գլուխը հաստատուած է կարգ մը ոսկրերու վրայ որոց շարքը կ'երկարի թիկունքին ամբողջ երկայնութեամբ մինչեւ սրջին ծայրը :



Առնունք այդ տեսակ ոսկր մը , պիտի տեսնենք թէ կեղրոնը ծակ մ'ունի (պատ. 18) , եւ դուրս ցցուած մասեր կան աջ ու ձախ եւ վերեւ . այս ոսկրը , ինչպէս տեսանք երբ քննեցինք մարդոյ կմախքը , կը կոչուի «ն» :

ՊԱՏԿԵՐ 18. — Ողն մը : Առնունք հաւի ողն մը , անոր վրայ ալ կը տեսնենք ծակ մը կեղրոնը եւ ցցուած մասեր : Բոլոր ոսկրաւոր կենդանիները , կատուին ու հաւին նման , ունին իրենց կմախքին մէջ ողներու շարք մը կամ ողնայար :

Ուստի այս կենդանիները կը կոչուին նաեւ «նայար» : «նեցող կամ «նայար» կենդանիներ :

ԱՄՓՈՓՈՒՄՆ ԴԱՍՈՒ

ՈՍԿՐԱՌՈՐ ԵՒ ԱՆՈՍԿՐ ԿԵՆԳԱՆԻՆԵՐ. — Կենդանիներն երկու գլխաւոր կարգի կը բաժնուին . «նայար» կամ «նայար» կենդանիներ , որոց մարմինը կարծր մասեր ունի իւր մէջ , եւ «նայար» կամ «նայար» կենդանիներ , որոց մարմինը թոյլ մասերէ միայն կազմուած է :

ԻՆՏԵՂԵՍ ԿԵ ԶԱՆԶՆԱՆԵՐ ՈՍԿՐԱՌՈՐ ԿԱՄ ՈՂՆԱՅԱՐԱՌՈՐ ԿԵՆԳԱՆԻՆԵՐ. — Այս կենդանիներու գլխաւոր դրոշմը սա է որ իրենց մարմնոց մէջ կան ոսկրեր որոց ամբողջութիւնը կը կազմէ կենդանւոյն կմախքը : Իւրաքանչիւր կմախք ունի իւր մէջ «ն» կոչուած ոսկրերու շարք մը , «նայար» կամ «նայար» , որուն կու դան կը կցուին միւս բոլոր ոսկրերը :

ԴԱՍ Զ.

ՄԱՋՈՑ ԿԵՆԳԱՆԻՆԵՐ (ՍՏԱՌՈՐԵՐ)

ԿԱՏՈՒՆ ԵՒ ՀԱՒԻՆ ՄԻՋԵՒ ԵՂԱՄ ՏԱՐԵՐՈՒԹԻՒՆԵՐ. — ՈՍԿՐԱՌՈՐ ԿԵՆԳԱՆԻՆԵՐՈՒ ԱՅՈՒ ԵՒ ԱՅՈՒ ՏԵՍԱԿԵՐԵ. — Գիտենք թէ ի՞նչ նմանութիւններ կան կատուին եւ հաւին միջեւ : Հիմայ ջանանք դանել անոնց իրարմէ ունեցած տարբերութիւնները , ինչ որ աւելի դիւրին է :

1. Նախ կը տեսնենք թէ կատուն մազով ծածկուած է , մինչդեռ հաւը փեղբով : Մազերը պարզ են , իսկ փետուրներն ունին մէջտեղն երկար մաս մը ուստի կը մեկնին աջ ու ձախ բազմաթիւ կողմնական մազմզուկներ որք կը տարածուին եւ կը կազմեն հարթ մակերես մը :

2. Երկրորդ տարբերութիւն մը զոր շատ լաւ դիտենք, սա է թէ կատուն ունի չորս անդամներ քայելու համար շինուած, մինչդեռ հաւն երկու թաթեր եւ երկու թեւեր ունի :

3. Նայինք թէ ուրիշ տարբերութիւններ կա՞ն : Եթէ բանանք կատուին բերանը, կը տեսնենք թէ իւրաքանչիւր ծնօտի վրայ բազմաթիւ ակռայներ կան . հաւին կտուցը բնաւ ակռայ չունի :

4. Կատուին ականջները ցցուած են դուրս, իսկ հաւին ականջները հազիւ ինն կը տեսնուին (հաւն ալ ունի ականջ, գիտենք թէ հաւերը կը լսեն մեր ձայնը, եւ կուգան երբ դիրենք կանչենք) կեր տալու համար :

5. Կատուն ստինքով կախ կուտայ իւր ձագերուն, մինչդեռ վառեակները կ'ելլեն ձուէն եւ իրենց սնունդն ուղղակի կ'առնուն դուրսէն առանց կախ կերած ըլլալու : ՄԱՅՈՑ ԿԵՆՌԱՆԵՆԵՐ (ՄՏԱՆՈՐՆԵՐ) ԵՒ ՓԵՏՏՄԻՈՐ ԿԵՆՌԱՆԵՐ (ԹՈՉՈՐՆԵՐ) . — Սմիտիենք ինչ որ ըսինք :

Կատուն մազով ծածկուած կենդանի մ'է, եւ իւր ձագերը կը սնանին կաթով :

Շունը, ձագարը, ոչխարը, ձին եւս մազոտ կենդանիներ են . աւելի կատուին կը նմանին քան հաւին :

Ագռաւը, ճնճղուկը, ծիծառն եւս փետրաւոր կենդանիներ են . աւելի հաւին կը նմանին քան կատուին :

Առաջինները մաշոփ կամ սփռաւոր կենդանիներ են : Երկրորդները փետրաւոր կենդանիներ կամ լուրջաններ են :

Նախ ուսանինք ստնաւոր կենդանիները : ԿԱՏՈՒՆ ԵՒ ՃԱՂԱՐ . — ՆՄՍԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ . — Սփռաւորները կամ մաշոփ կենդանիներն իրարմէ որոշող յատկութեանց վրայ գաղափար մը կազմելու համար, համեմատենք այժմ կատուն, զոր կը ճանչնանք արդէն, ուրիշ ստնաւոր կենդանուց մը, ձագարին հետ :

Նայինք թէ ր'նչ նմանութիւններ կրնանք գտնել այս երկու կենդանիներուն միջեւ . պիտի տեսնենք թէ շատ աւելի մեծ նմանութիւններ կան կատուին եւ ձագարին միջեւ, քան կատուին ու հաւին :

1. Թէ կատուին եւ թէ ձագարին մորթը ծածկուած է մազով որ մուշտակ մը կը կազմէ իրեն, ցրտին դէմ պաասպարելու համար :



ՊԱՏՆԵՐ 19 . — Ձագարին ոսկերուն ամբողջութիւնը :

2. Քննենք անդամները, ինչպէս կատուին, նոյնպէս ձագարին անդամները չորան ալ հողին վրայ կոխելու համար շինուած են : Դիտենք այս երկու կենդանիներու գլուխները . երկուքն ալ հաւին նման կտուց չունին, իրենց ծնօտներուն վրայ չարուած են ակռայներ : Երկուքին ալ ականջները կ'երեւին դուրս ցցուած, թէեւ շատ երկայն են ձագարին ականջները եւ կարծ կատուինները :

3. Ձագարներն ալ, կատուներուն նման, կաթով կը սնուցանեն իրենց ձագերը :

Այս առաջին բնութիւնէն իսկ կրնանք հետեւցունել

Թէ ճագարը շատ աւելի կը նմանի կատուին քան հաւին : Ոսկրերու յօրինուածութեան մէջ աւելի ուշագրաւ նմանութիւններ կը գտնենք :

Քով քովի գնենք ուրեմն այս երկու կենդանիներու կմախքը , ի միասին ուսանելու համար զանոնք (պատ. 17 եւ 19) :

4. Թէ ճագարին եւ թէ կատուին գլուխը կը հանգչի պարանոցի եօթն ողներուն վրայ , մինչդեռ աւելի շատ թուով ողներ կան հաւին պարանոցին մէջ որ աւելի շարժուն է եւ երկայն :

5. Դիտենք ուսին ոսկրերը , գրեթէ միեւնոյն եռանկիւնի ձեւն ունին : Թէ կատուին եւ թէ ճագարին առջեւի թաթերը միեւնոյն ձեւով յօրինուած են , իրենց ոսկրերը հաւին թեւը կազմող ոսկրերուն ձեւը չունին :

6. Ճագարին , ինչպէս կատուին թիկունքի ողները երկայն սուր ծայրեր ունին զորս շատ լաւ կը զգանք անասնոյն վրայ , երբ գգուենք . հաւին թիկունքի ողները չունին սուր ծայրեր :

Թէ կատուին եւ թէ ճագարին կողերն իրարու կը միանան առջեւէն կուրծքին վրայ բարակ ոսկրով մը , մինչդեռ հաւին այդ ոսկրն աւելի երկայն է դանակի մը ձեւով , որուն կուգան կը կցուին թեւերը շարժող մտտ զանգուածները :

ԱՄՓՈՓՈՒՄՆ ԴԱՍՈՒ

ՏԱՐԵՐՈՒԹԻՒՆՆԵՐ ԿԱՏՈՒՆ ԵՒ ՀԱՌԻՆ ՄԻՋԵՒ . — ՍՏՆԱԻՌՆԵՐ ԵՒ ԹՈՂՈՒՆՆԵՐ . — ՄԴՆԱՆՈՒՆԵՐ ԱՅՆ ՈՂՆԱՅԱՐԱՆՈՐՆԵՐՆԵՐՆԵՐ ԵՆ ՈՐՔ ԿԱԹՈՎ ԿՐ ԱՆՈՒԳԱՆՆԻ ԻՐԵՆՅ ԾԱԳԵՐՐԸ , ԻՆՉԱՂԵՍ ԵՆ ԿԱՏՈՒՆ ԵՒ ԾԱԳԱՐՐ :

ԹՆՆՆԵՐԸ ՎԵՐԱՐԱՆՈՐ ՈՂՆԱՅԱՐԱՆՈՐՆԵՐ ԵՆ ՈՐՈՅ ԾԱԳԵՐՐ ԿԱԹՈՎ ՆԵՆ ԱՆԱՆԻՐ . ԱՅՍԱՂԵՍ ԵՆ ԱԳՈՒՆ ԵՒ ՀԱՐ :

ԻՆՉՊԻՍ ԿՐ ՃԱԳԱՐԻՆ ՍՏՆԱԻՌՆԵՐ . — ԿԱՏՈՒՆ ԵՒ ԾԱԳԱՐԻՆ ՄԻՋԵՒ ԵՂԱԾ ԱՄՆԵՆ ԳԼՍԱՆՈՐ ՆՄԱՆՈՒԹԻՐՆԵՐԸ ՆԵՍԵԼԵԱՅԻՆԵՐՆԵՐ ԵՆ .

Իրենց մորթը ծածկուած է մազով : Ակռայներ ունին իրենց ծնօտներուն վրայ , գլուխը կը հանգչի պարանոցի եօթն ողներուն վրայ : Ուսի ոսկրերը լայն են եռանկեան ձեւով , կուրծքի ոսկրը բարակ է առանց դուրս ելած մաս ունենալու :

Կաթով կը սնուցանեն իրենց ձագերը :

ՄԴՆԱՆՈՒՆԵՐ ԿԱՄ ՌԴՆԱՆՈՒՆԵՐ ԿՐ ԿՈՇՈՒՆ ԱՅՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐՆԵՐՆԵՐ ՈՐՔ ՄԵԾԱԳՈՅՆ ՄԱՍԱՄԸ ՈՒՆԻՆ ԱՅՆ ՆՄԱՆՈՒԹԻՐՆԵՐԸ ԿԱՏՈՒՆ ԵՒ ԾԱԳԱՐԻՆ ՆԵՍ , ԵՒ շԱՍ ԱՎԵԼԻ ԿՐ ՆՄԱՆԻՆ ԱՅՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐՈՒՆ ԶԱՆ ՀԱՎԻՆ : ԱՅՍԱՂԵՍ ԵՆ չՈՒՆՐ , ՈՂՍԱՐՐ , ԾԻՆ , ՄՈՒԿՐ ԵՒ ԱՅԻՆ :

Դ Ա Ս Ի .

ՍՏՆԱԻՌ ԿԵՆԴԱՆԻՆԵՐՈՒ ԱՊՐԵՎՈՒ ՑԱՐԵՐ ԵՂ Ա Ն Ս Կ Ն Ե Ր Ը

ԱՐՁ . — ԳՆԱՅՈՒՆ ՍՏՆԱԻՌՆԵՐ . — 1. Ինչպէս որ աւանք 17 պատիկերին մէջ , կատուն հողին վրայ չգնեք մասններն իրենց ամբողջ երկայնութեամբը , իւր թաթերը կը հանգչին մասններու ծայրերուն վրայ միայն : Միեւնոյն դիտողութիւնը կրնանք ընել կթէ դիտենք շան թաթերն ալ :

2. Սակայն եթէ նկատենք արջի մը թաթերը որ նոյնպէս մազոտ կամ սոնաւոր կենդանի մ'է, կրնանք



ՊՍՏԿԵՐ 20. — Արջ (գնայուն սևաւոր)

զիտեղ թէ այնպէս չեն: Արջն իւր մատներն ամբողջովին կը դնէ հողին վրայ (պատ. 20.): Արջը կը գնայ իւր չորս թաթերուն վրայ, ինչպէս մարդը կը դնայ, կը քալէ իւր ոտներուն վրայ:

3. Կատուին եւ արջին անդամոց ծայրերուն իրարու աննման յօրինուածու-

թիւնը կը բայաարէ այս երկու կենդանիներու դնացքին միջեւ տեսնուած տարբերութիւնը: Կատուն որ իւր մատներուն ծայրը միայն կը դնէ գետնին վրայ, կը քալէ շատ թեթեւութեամբ, արագօրէն կ'ոտտնուէ եւ իւր որտին վրայ կը հասնի անմիջապէս: Ընդհակառակը, արջը, որ իւր մատներն ամբողջովին կը դնէ գետնին վրայ, կը քալէ ծանր ծանր, եւ իւր շարժումներն առ հասարակ դանդաղ են:

Արջն այնպիսի կենդանի մ'է որ կը քալէ չորս անդամները միանգամայն շարժելով եւ պարզապէս հողին վրայ գնելով դանդաղ: Արջը Գնայուն (քալող) կենդանի մ'է:

ԱՍԿԱՐ, ՍԿՈՒՈ. — ՈՍՏՈՍՏՈՂ, ՍՏՆԱՌՈՐՆԵՐ. — Սյժմ տեսնենք թէ ճագարն ինչպէս կը շարժի, կը տեղափոխւէ քալելը, այլ կ'ոտտնուէ:

1. Դիտենք իւր թաթերը, արջին պէս իւր ետեւի թաթերուն ծայրոյթը կը կոխէ գետնը, արդարեւ իւր ետեւի թաթերն ամբողջովին կը դնէ հողին վրայ: Ասով հանդերձ Կատուին նման կը քալէ իւր առջեւի թաթերով:



ՊՍՏԿԵՐ 21. — Սկիւռը կը մագլէ իւր նակկեով

վասն զի կը տեսնենք թէ իւր առջեւի թաթիկներու մատանց ծայրովը միայն գետնին կը կոխէ: Բայց աստի կըրնանք զիտեղ թէ ճագարին ետեւի թաթերն աւելի ծալուած, աւելի զարգացած են քան առջեւի թաթերը, մինչդեռ Կատուին չորս թաթերն ալ զրեթէ հաւասար են իրարու:

Այժմ կը հասկնանք թէ ինչո՞ւ ճագարն ոստոստելով կը քայէ :


2. Սկիւռը (պատ. 21.) միեւնոյն յօրինուածութիւնն ունի : Երբոր անտառին մէջ զիտենք սկիւռ մը որ գետինն է , կը տեսնենք թէ ոստոստումներով կը յառաջանայ . իւր մազիչները ճագարին մազիչներէն աւելի զարգացած են , վասն զի իրեն կը ծառայեն ճիւղերուն կառչելու , մազիչու համար ծառերու վրայ :



ՊԱՏՏԵՐ 22 . — Դապուստիկ

ճագարը , սկիւռը , նապաստակը չեն քայեր ձիչ ինչպէս արջը . ոստոստող կենդանիներ են , սկիւռը մաշու ալ է :

ԵՂՋԵՐՈՒՆ , ԶԻ . — ԸՆԹԱՅՈՂՔ . — 1. Եղջերուն ճագարին կամ սկիւռին նման չոստոստեր , ասոր համար իւր առջեւի եւ ետեւի թաթերը զրեթէ հաւասար են իրարու , արջին թաթերուն նման : Բայց եղջերուն կրնայ երկար ատեն պահել արջէն եւ նոյն իսկ կատուէն աւելի արագ գնացքը , ասոր համար իւր անդամները նուրբ եւ երկար են մարմնոյն համեմատութեամբ :



ՊԱՏՏԵՐ 23 . — Եղջերու (ընթացող սնամոր)



ՊԱՏՏԵՐ 24 . — Ձի


մազիչ ծառերու վրայ , կը նշմարենք չէ՞ չէ՞ , որ ամուր յենակէտ մը կը կազմէ եղջերուն ոտներուն :

Ձի մը քննելով կը տեսնենք թէ անոր անդամներն ալ նուրբ են եւ երկար , որով ձին կրնայ զիւրաւ ընթանալ .

վազել : Ձիուն թաթերն ալ վերջաւորեալ են կճղակներով , միայն թէ ձիուն կճղակները ճեղքուած չեն երկուքի , այլ մէկ հատ են եւ կը կոչուին *սփփակ* :

Ձին եւ եղջերուն ընթանալու համար ստեղծուած են : Ընթացող կենդանիներ են :

209. — ԹՈՉՈՂ ՍՏՆԱԽՈՐՆԵՐ . — 1. Երբ արեւը մայրը կը մանէ , կը տեսնենք յաճախ չիղջեր որ կը թռչտին հալածելով միջատները : Ուշով գիտենք այս կենդանիներէն մին . ի սկզբան բոլորովին կը տարբերի մեր տեսած բոլոր ստնաւորներէն :



ՊԱՏԿԵՐ 25. — Չիղջ (թռչող ստնաւոր)

Այն համեմատութեան մէջ զոր ըրինք կատուին եւ հաւին միջեւ , իբրեւ տարբերութիւն նշանակեցինք իրենց տեղափոխութեան եղանակը : Հաւը կրնայ թռչիլ , մինչ կատուին անդամները քարելու համար շինուած են :

Արդեօք չիղջը հաւի նման թռչուն մ'է :

Այս հարցման պատասխանելու համար , մտէն քննենք իւր այլ եւ այլ որոշիչ յատկութիւնները , եւ տեսնենք թէ կատուի ն աւելի կը նմանի չիղջը թէ հաւին :


2. Նախ , չիղջերը մազով ծածկուած են եւ ոչ փետուրով :

Ժայռերու փապարներուն մէջ , քանդուած շէնքերու մէջ , ուր կը բնակին , չենք գտներ երբէք ձու ինչպէս որ կը գտնենք թռչնոց բոյներուն մէջ :

Կատուին նման կաթով կը սնուցանեն իրենց ձագերը :

3. Եթէ գիտենք իրենց ծնօտները , կը տեսնենք որ աղուայներ կան անոնց վրայ եւ ոչ կտուց : Նոյնպէս , կրնանք գտնել կմախքին գլխաւոր մասերուն մէջ այլ եւ այլ մասնաւոր յատկութիւնները զորս գիտեցինք կատուին վրայ : Այսպէս , համրենք պարանոցին ողները , կը տեսնենք որ եօթն հատ են , եւ ոչ հաւին նման աւելի :

4. Ասկէ կը հետեւի թէ չիղջը թռչուն չէ . մազոտ կենդանի մ'է թռչելու համար ստեղծուած . Ընթող ստնաւոր մ'է :



ՊԱՏԿԵՐ 26. — Խլուրդը կը պեղէ անցքեր հողին մէջ :

ՆԱՌԵՎ , ԲՈՐՈՒՑ . — Երբ մարդազեանի մը մէջէ անցնինք , յաճախ կը տեսնենք բլրակներ որք նոր փորուած

հողով չինուած են : Կենդանի մը , խլուրդը , որ գետնա-
փոր անցքեր կը պեղէ հողին մէջ միջատներ փնտռելու
համար , հանած է այդ հողը երկրին երեսը (պատ. 26) :

Բոլոր կենդանեաց նման որոց վրայ խօսեցանք ,
խլուրդին մարմինը ծածկուած է մաղով , խլուրդն ալ
ստնաւոր մ'է :

2. Եթէ քննենք իւր անդամները , պիտի տեսնենք
թէ բնաւ համեմատութիւն չկայ ետեւի եւ առջեւի թա-
թերուն միջեւ : Խլուրդին առջեւի անդամները , թէեւ
աւելի զարգացեալ , սակայն թռչելու համար չինուած
չեն , ինչպէս են չիղջին տաջեւի անդամները : Այն
եղանակաւ չինուած են որ խլուրդն աւելի սրագապէս
կրնայ պեղել իւր անցքերը : Նախ , գուրսի երեսէն նկատենք
ձեռներն ու ոտները . կը տեսնենք թէ ձեռները (պատկերին
աջակողմը) շատ լայն եւ շատ զօրաւոր են , նոցա ներքին
եզրը սուր է • մագիլներն որով կը վերջաւորին մասները ,
ուժեղ են եւ հատու , ինչ որ հողը բրելու համար աւելի
ղիւրութիւն կու տայ խլուրդին , մինչդեռ ոտները նեղ են եւ անոնց
մագիլները նուազ զօրաւոր :




Պատկեր 27. — Խլուր-
դի nsf (պատկերին ձախ
կողմը) եւ խլուրդի ձեռք
(պատկերին աջ կողմը) :

տանելու միայն կը ծառայեն : Ահա թէ ինչու համար
խլուրդին անդամներն այնչափ տարբեր են իրարմէ ,
վասն զի առջեւի անդամներն աւելի մեծ ոյժի պէտք
ունին քան ետեւի անդամները :

4. Իւր երկար գլուխը եւ սրածայր ցուկը , որոյ

ծայրը կարծր մատով մը ղինուած է , հողը ծակել սկսելու
կը ծառայեն :

Ըսենք նաեւ թէ խլուրդն աչքի հետքն ունի միայն ,
կոյր է , այլ եթէ աչք ունենար իսկ , միշտ խաւարի մէջ



Պատկեր 28. — Խլուրը (խլուրդի սխար)

ապրելով՝ բոլորովին անպէտ պիտի լինէին իրեն: Ընդհա-
կառակը, իւր լսողութիւնը շատ սուր է:

Ուրեմն խլուրդը հողը պեղելու համար ստեղծուած
կենդանի մ'է: Իւր անդամներուն եւ գլխուն ձեւը կը ցու-
ցունեն թէ բրելու համար յորինուած է, քրոջ ստնաւոր մ'է:

ԿՈՒՂԵՐ. — ԿՈՒՂԱՅՈՂ ՍՏՆԱՒՈՐՆԵՐ. — Կուղբերն այն-
պիտի կենդանիներ են որ կ'ապրին լճակներու կամ գե-
տակներու եզրը եւ կը սնանին արմատով ու տերեւներով:

Դիտենք կուղբի մը թաթերը, կը տեսնենք թէ մատ-
ներն իրարու միացած են թաղանթով մը, այս տեսակ
թաթերը կը կոչուին ճաշկապար: Մեր ուսած կենդանի-
ներէն ոչ մին այսպիտի թաթեր ունէր: Յայտնի է թէ
այս կերպ թաթեր լուղալու համար են: Արգարեւ, կուղբին
թաթերը լուղալու կը ծառայեն իրեն. այսպէս մաշկով
միացած թաթերն աւելի մեծ մակերեւոյթ մը կ'ընծայեն
ջրոյ ընդդիմահարութեան: Չեռներն ու ոտները տափակ-
ցած են եւ նաւակի թիակներու պաշտօն կը կատարեն:

2. Եթէ ուշով դիտենք այս կենդանին երբ հողին
վրայ կը քալէ, կը տեսնենք որ զնայքն արագ չէ, բայց
պիտի դիտենք որ յետին արագութեամբ կը լուղայ ջրին
մէջ եւ կը սուզի ձուկ վնասելու համար: Լուղալու հա-
մար ստեղծուած է կուղբը, լուղայող ստնաւոր մ'է:

ՄՈՒԿ, ՈՋՆԻ. — ԳՐԵՆԵՍԱՍԽ ՍՏՆԱՒՈՐՆԵՐ. — Տեսանք թէ
բազմաթիւ կենդանիներ ի՞նչ եղանակով կը շարժին, կը
քալեն երկրի վրայ, օդին կամ ջուրին մէջ. այլ դիտենք
թէ կան վարկեաններ որոց միջոցին այս կենդանիները
կը մնան անշարժ բաւական երկարատեւ, կը հանաւ:

Կենդանիները մեծազոյն մատամբ կը քնանան գիշեր
ատեն, եւ արթուն կը մնան ցերեկը, այլ կան այնպիսի
կենդանիներ ալ, որք, ընդհակառակը, ցերեկին կ'երթան
կը հանգչին եւ գիշերը կ'եղեն դուրս սնունդ վնասելու:



Մտնոյ կարգէն են վայրի կատուն որ թռչուններ
կ'որսայ գիշերը, ոգրիները՝ որք արեւու մոտեւուն կ'եղեն
իրենց օրջերէն եւ կը ս'իտին վնասել միջատներ: Մուկն

որ շատ մը այլազան նիւթերով կը սնանի, գիշերը կ'ելէ գուրս սնունդ գտնելու :

Այս տեսակ կենդանիները, ինչպէս վայրի կատուն, ողնին, մուկը, աղուէսը, գայլը, կը կոչուին Գէշերայծ կենդանիներ :



Պատկեր 30. — Գաւի մուկ

պեան լերանց մէջ, յեւրոպա, սառնամանեաց մասերը :

Արպեան լերանց մէջ, ուր կը բնակի մկնարջն ամբողջ տարին, շատ երկար է ձմեռը, եւ հողն այդ միջոցին ձեան թանձր խաւով ծածկուած է, Ամբան եղանակին մկնարջները կը հաւաքեն մամուռ, խոտ, զորս կը չորցունեն ձմրան պաշարի համար : Այս չորցած խոտը կը

ստանին իրենց դեանափոր որջերը եւ անով կը պատեն պատերը . երբ ձմեռը կը համի, ներսէն կը գոցեն որջին ծակը եւ կը քնանան շարունակ հինգ վեց ամիսներ :

2. Այս քնոյ միջոցին կեանքը բոլորովին դադրած չէ, միշտ մկնարջը կը շնչէ փոքր քան : Չայ աստի-

ՄԿՆԱՐՋ, ԱՌՆԷՏ. — ՔՆԱՍԻՐ ՍՏՆԱՌՐՆԵՐ. — 1. կենդանիներէն ոմանք անշարժ կը մնան ժամանակ մը, Ատոնց կարգէն է մկնարջը կամ արպեան մուկը որ շատ դիւրաւ կ'ընտելանայ : Այս կենդանին որ գրեթէ ճագարի մեծութիւն ունի, կը գտնուի Ալ-



Պատկեր 31. — Իկնարջ (հնարս սնար)

երբ գարնան արթննայ, կը տեսնենք որ շատ աւելի նիհար է որչափ չէր աշնան երբ սկսաւ թմրիլ, քնանալ . կենդանին ձմեռը սնանեցաւ իւր մարմնոյն մէջ ամբարուած ճարպի պաշարով, ինքզինքն ուտելով ապրեցաւ :

Չմրան երկարատեւ ցուրտերուն սովալու համար իւր մազերը շատ զարգացած են : Մկնարջը թաւ մուշտակ մ'ունի իւր վրայ :



Պատկեր 32. — Առնէտ (հնարս սնար)

3. կը ճանչնաք առնէտներն որք միաս կը հասցունեն մեր մրգաստաններուն, ուտելով պտուղները . անոնք ալ ձմրան ցուրտ եղանակին կը քնանան իրենց սորին մէջ կծկտած : Բայց մկնարջներու չափ երկայն չեն քնանար, վասն զի կը բնակին նուազ ցուրտ աշխարհներու մէջ, ուր ձմեռն այնչափ երկայն

չէ : Առնէտը ձմրան ատեն բոլորովին չքնանար . տաք եղանակին կը ժողովէ պտուղներ, կաղին, ընկոյզ, նուշ զորս կ'ամբարէ իւր սորին մէջ եւ աշնան վերջը կը սկսի քնանալ իւր պտոց պաշարին քով : Չմրան ատեն մեղմ օրերուն, երբ գաղջ ճառագայթ մը սողոսկի իւր սորէն ներս, կ'արթննայ, պտուղ կ'ուտէ եւ վերստին կը քնանայ մինչեւ գարնան գալուստը :

Այս նորանշան կենդանիները, որք ձմրան ցուրտ ամիսներուն կը թմրին կը քնանան, Գնալէ կենդանիներ են :

Ենք
ոչնոյ
տղոս

ԱՄՓՈՓՈՒՄՆ ԴԱՍՈՒ

ՍՏՆԱՌՈՐԱՅ ԱՊՐԵՆՈՒ ԶԱՆԱԶԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ. — Սփռալի կը կոչուին այն կենդանիներն որք կաթով կը սնուցանեն իրենց, ձագերը եւ ունին մազով ծածկուած մորթ մը :

Ստնաւորներն այլազան եղանակներ ունին քալելու, եւ իրենց մարմնոյ այլ եւ այլ մասերուն ձեւը, ապրելու եղանակին համեմատ է :

ԳՆԱՅՈՒՆ ՍՏՆԱՌՈՐՆԵՐ, ՈՍՏՈՍՈՂՆԵՐ. — Գնայուն կենդանիներու, ինչպէս է արջը, չորս անդամները գրեթէ հաւասար են իրարու, մինչդեռ ոտքերու ետեւի անդամներն աւելի զարգացած են :

ԸՆԹԱՅՈՂ ՍՏՆԱՌՈՐՆԵՐ. — Ընթացող ստնաւորներու, ինչպէս է ձին եւ եղջերուն, չորս անդամները գրեթէ հաւասար են, նուրբ, թեթեւ եւ երկար սմբակներով կամ կծղակներով կը վերջանան :

ԹՈՉՈՂ ՍՏՆԱՌՈՐՆԵՐ. — Չիղջը թռչող ստնաւոր մ'է, մազ ունի մորթին վրայ եւ ոչ փետուր. կաթ կու տայ իւր ձագերուն, եւ ծնօտներուն վրայ կան ակոյսներ. այս նշանները բաւական են թռչնոց հետ չչփոխելու համար չիղջը :

ԲՈՂ ՍՏՆԱՌՈՐՆԵՐ. — Խլուրդը քրոջ է, կը պեղէ գետնախոր անցքեր եւ հողին մէջ կը յառաջանայ իւր սովածի թաթերու չորհիւ, որք ետեւի ստներէն շատ փայն եւ զօրաւոր են :

ՈՂԱՅՈՂ ՍՏՆԱՌՈՐՆԵՐ. — Լուղացող ստնաւորներն որք ինչպէս կու գլին թաթերը, մաշկապատ են, զորս շնչել փոքր կը գործածէ կենդանին լուղալու համար :

ԳԻՇԵՐԱՅԱԾ ՍՏՆԱՌՈՐՆԵՐ. — Կենդանիք կը քնանան ընդհանրապէս գիշեր ատեն, այլ կան կենդանիներ, ինչպէս են վայրի կատուն, ողնին, մուկը, որք կը քնանան ցերեկը, եւ գիշեր ատեն կ'ելլեն դուրս սնունդ փնտռելու : այս կենդանիները քիչերայած կը կոչուին :

ԳՆԱՍԷՐ ՍՏՆԱՌՈՐՆԵՐ. — Ստնաւորներէն ոմանք կրնան երկար ատեն մնալ անշարժ. ամբողջ ձմրան եղանակի միջոցին կը սիրեն քնանալ, քաշէր են, այսպէս են մկնարջը կամ ալպեան մուկը, առնէտը :

Դ Ա Ս Ը.

ՓԵՏՐՍԱՒՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ (ԹՈՉՈՐՆԵՐ)

ՉԱՐՆ ԵՒ ԱԳՈՍԻՐ, ՆՄԱՆՈՒԹՈՒՆՆԵՐ. — Տեսանք թէ հաւը չնամանի այն բոլոր կենդանիներուն զորս ուսանք նախորդ երկու գլուխներուն մէջ : Կան փերիչ կենդանիներ ալ որք հաւին նման փետրով ծածկուած են եւ կաթով չեն սնուցաներ իրենց ձագերը : Ասոնք են փերաւոր կենդանիները կամ խաւանները :



ՊԱՏՆԵՐ 33. — Համ եւ իւր ձագեր :

Գաղափար մ'անուու համար այս կենդանիներու կողմէն իրենց վրայ, համեմատաբար մեղ ծանօթ հաւը ուրիշ թռչնոց մը, օրինակի համար ազատ էին հետ :

Նայինք թէ ինչ նմանութիւններ կան հաւին եւ ագոաւին միջեւ :

1. Նախ, փետրով ծածկուած են եւ ոչ մազով :
Հաւին եւ ագոաւին առջեւի անդամները ունին լայն փետուրներ եւ թռչելու համար յօրինուած են, ասոնք են թեւերը . ետեւի անդամները միայն շինուած են քաշելու համար եւ կը կազմեն թափերը :



Պատկեր 34. — Ագոաւ :

2. Ոչ հաւը ունի ակոյ ալ ոչ ագոաւը, երկուքն ալ ունին կտուց, այսինքն իրենց ծնօտները կը վերջաւորին երկու հատուածներով, որք շինուած են եղջիւրի նման կարծր նիւթէ մը եւ ունին հատու եզրեր, սուր ծայր :

3. Կտոււին եւ ճագարին նման արտաքին ականջներ չունին : Իրենց ականջները ծածկուած են փետուրներով :

4. Թէ հաւին եւ թէ ագոաւին պոչն ունի հողմահար մը կամ փետուրէ ցցունք մը, վերջին ողնին վրայ հաստատուած :

5. Իրենց ապրելու եղանակն ալ նման է իրարու : Երկուքն ալ կ'ածեն ձու, թուլս կը նստին ձուերուն վրայ տաքցնելու համար զանոնք եւ ժամանակէ մը վերջ այն ձուերէն կ'ելլեն ձագեր : Արդէն ըսինք թէ ձագերը կաթով չեն սնանիր :

6. Հաւն ու ագոաւը կրնան թառիլ ծառոց ճիւղերուն վրայ, բռնելով զանոնք իրենց մատներով որք չորս են թուով, երեքը առջեւի կողմը, եւ մին՝ ետեւի : Երկուքն ալ կրնան հողը քերել իրենց մէկ թափով, հոն փնտռելու համար հատիկներ կամ մանր կենդանիներ որք իրենց սնունդը կը կազմեն :

7. Կրնանք նոյնպէս դիտել թէ ագոաւին եւ հաւին գլուխները խիստ դիւրաշարժ են . այս կենդանիներու պարանոցն այնչափ ճապուկ է որ մեծ դիւրութեամբ կրնան դարձուցնել իրենց գլուխն ամեն կողմ մինչեւ իսկ բոլորովին ետին տանիլ :

Ասկէ կը հետեւի թէ ագոաւը շատ աւելի կը նմանի հաւին քան թէ մեր ցարդ սովորած կենդանիներէն որ եւ իցէ մէկին :

ՀԱՌԻՆ ԵՒ ԱԳՈՒԱՒԻՆ ԱՆԳՈՍՏՈՅ ԻՐԱՐՈՒ ՆՄԱՆ ՅՕՐԻՆՈՒԹՅՈՒԹԻՒՆԸ . — 1. Համեմատենք անդամոց ոսկրերը, Սկսինք առջեւի անդամներէն . կը տեսնենք թէ հանդարտ դիրքի մէջ, թէ հաւին եւ թէ ագոաւին առջեւի անդամներն իրենք իրենց վրայ ծալուած են մասուածապատ գծերով : Այս մասերը շատ դիւրաշարժ են եւ երբ թռչելու համար պարզուին, գրեթէ իրարու շարունակութիւնը կը կազմեն : ունին երկայն փետուրներ եւ կ'ընծայեն ընդարձակ մակերես մը որով կենդանին օդը կը ծեծէ բարձրանալու համար հողէն վեր :

2. Իիւրին է դիտել որ ագոաւին թեւերը համեմատաբար աւելի մեծ են հաւին թեւերէն, որով ագոաւը հաւէն աւելի կը թռչի, սակայն այս թեւերու ընդհանուր յօրինուածութիւնը բացարձակապէս նոյնն է :

3. Ճշմարիտ է թէ հաւին թափերն աւելի զօրաւոր են քան ագոաւին թափերը . այլ երկուքին ալ ոսկրերը միեւնոյն եղանակաւ կցուած են իրարու, ոտքի բարձն ունի մէկ ոսկր, սրունքը կազմուած է երկու ոսկրերէ, որոցմէ մին, նուրբ ու շատ փոքր, կը վերջանայ բարակ ծայրով մը : Սրունքին ծայրը կը գտնուի նոյնպէս երկար ոսկր մը զոր չէինք տեսած կատուին կամ ճագարին վրայ, ոտքի մէկ ոսկրն է այս շատ զարգացած, այս ոսկրին կցուած են ոտքի չորս մասները :

200. — Այժմ նայինք թէ ի՞նչպէս ձուռն կը փոխուի վառեկի: Առնունք հաւի նոր ամած ձու մը:

1. Գիտենք թէ երեք գլխաւոր մասերէ կազմուած է, կեղեւ, սպիտակուց, դեղնուց:

Կեղեւը, որ կը ծառայէ ձուռն պահպանելու, կարծր է եւ կը պարունակէ հանքային նիւթեր: Կեղեւին մէջ կը բովանդակին երկու մասեր. մածուցիկ, սպիտակ, լոյծ նիւթ մը որ սպիտակուց կը կոչուի, եւ մէջտեղը կ'ըր զանգուած մը որ դեղնուց կ'անուանի գոյնին պատճառաւ: Գեղնուցին երեսին վրայ կը նշմարուի փոքրիկ սպիտակ բիծ մը որոյ կարեւորութիւնը պիտի տեսնենք ընդ հուշ:

2. Կրնանք նոյնպէս դիտել թէ ձուռն մէջ կայ մաս մը ուր սպիտակուցն ուղղակի չգալչիր կեղեւին: այդ մասին մէջ, կրնամք կտորել կեղեւը, առանց սպիտակուցին վնասելու. ձուռն ներսն օդով լի խորշ մ'է այս, օդոյ «եռեակ» կը կոչուի եւ ձուռն շնչառութեան կարեւոր օդին ներքին շտեմարանն է:

3. Արդարեւ հաստատուած է թէ ձուռն կը շնչէ, պէտք ունի օդի, որպէս զի ձուռն կարենայ զարգանալ, պէտք է որ ազատ օդի մէջ ըլլայ եւ թէ օդը կեղեւին ծակոտիքէն անցնելով, կարենայ ներս թափանցել:

Թ: Ի՞նչ 2 ՊԵՏԻՔ ԻՆՈՒՍ ԶԻ ԶՈՒՐՆ ԱՍՈՒՅԱՆ ԵՒՆԷ. — 1. Գիտենք թէ հաւը կը թխէ իւր ձուերը, այսինքն անոնց վրայ կը նստի, զանոնք կը ծածկէ եւ կը պահէ տաք իւր փետուրներով: Ինչո՞ւ հաւը կը թխսէ իւր ձուերը:

2. Հաւին մարմինը տաք է. կը զգանք այդ տաքութիւնը եթէ մեր ձեռներով բռնեմք կենդանին. գեանէն աւելի տաք է հաւը: Ուրեմն հաւը կը թխսէ ձուերը տաքցունելու համար:

Արդարեւ, ձուերը, նոյն իսկ եթէ օդի մէջ դնենք, չեն զարգանար երբէք առանց ջերմութեան:

3. Վերջապէս, տաք ձուռն չկրնար զարգանալ եթէ չոր օդի մէջ դնենք: Խնամ օդի և ջերմութեան պէտք ունի ձուռն զարգանալու համար:

4. Այս պայմաններ բաւական են. անհրաժեշտ չէ որ հաւ մը թխսէ ձուերը: Կարելի է զարգացունել ձուռն առանց հաւի, մետաղեայ աուփի մը մէջ որ կը հաղորդակցի օդին հետ եւ զոր կը տաքցունենք տաք ջրով: Ահա այս է որ կը կոչուի Բիւսիլ ֆորձէ:

ԶՈՒՐՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ. ԱՍՈՒՅԱՆ. — Ի՞նչպէս ձուռն կ'ըլլայ վառեակ: Զարգացման միջոցին ի՞նչ տեղի կ'ունենայ ձուռն ներսը:

1. Կրնանք հասկնալ թէ ձուռն ի՞նչ վիճակներ կ'առնու յաջորդաբար, մերթ ընդ մերթ արուեստական թխսիչէ մը կամ թուխս նստած հաւի մը տակէ հանելով հակիթներ (որոց կեղեւին վրայ պէտք է նշանակուած ըլլայ ածելու թուականը):



2. Այսպէս ձուի մը թուականը նշանակելով կրնանք նախ դիտել թէ քսան եւ մէկ օր պէտք է որպէս զի ձուռն վառեակ ըլլայ:


Սակայն, յաջորդաբար կ'որոշուի 35. — Երկու օրերէնք տասն երկու ժամուան, ուսն թխուած ձու: Երկու օրուան, չորս օրուան, տասն երկու օրուան թխած ձուերու կեղեւները:

3. Տասն երկու ժամ թխած ձուի մը մէջ, պիտի տեսնենք թէ զրեթէ որ եւ է փոփոխութիւն տեղի ունեցած չէ, սպիտակուցը նոյն է, միայն դեղնուցին վրայ սպիտակ բիծն աւելի տեսանելի դարձած է:

4. Երկու օր վերջ, սպիտակ բիծին տեղ կը նշմարենք առաջուրնէ աւելի մեծ մաս մը:

5. Եթէ աւելի ուշ կոտորենք ձու մը, միեւնոյն տեղը կը տեսնենք մարմին մը որ որոշ ձև մը կ'առնու: Քանի մ'օր եւս սպասենք եւ ուրիշ ձու մը կոտորենք, մարմնոյն մէջ որոշ կը տեսնուի փոքր մաս մը կը որ սպա պիտի կազմէ վառեկին գլուխը եւ որոյ վրայ կը տեսնենք համեմատապէս աւելի խոշոր աչք. մարմնոյ տակ կան դուրս ելած մասեր, որոնք պիտի կազմեն առջեւի եւ ետեւի անդամները: Սակայն տակաւին չենք կրնար որոշել թաթերը թեւերէն:

Հետզհետէ աւելի երկար թխած ձուեր առնելով կը տեսնենք ձուին աստիճանաւ զարգացումը, մարմինը կ'առնու թռչնոյ ձև եւ կը ծածկուի փետուրներով. որոշապէս կը նշմարենք գլխուն այլ եւ այլ մասերը եւ կըրնանք դիւրաւ որոշել թաթերը թեւերէն:



Պատկեր 36. — Տառեւ ուր օրուան թխումը ձու:

6. Այս միջոցին, մարմինը, որ ի սկզբան սպիտակ ըլծ մ'էր միայն, հետզհետէ խիստ խոշորցած է, մինչդեռ ձուին դեղնուցն սւ սպիտակուցը փոքր առ փոքր նուազած են: Արդ, մարմինը կազմուելու համար, չընդունեց որ եւ իցէ սնունդ դուրսէն:

7. Ուրեմն ի'նչ բանի կը ծառայեն դեղնուցն ու սպիտակուցը: Յայտնապէս կը տեսնենք թէ սնունդի պաշար են ժողովուած ձուին ներսը, սնուցանելու համար փոքրիկ վառեակին մարմինը, կազմաւորութեանը միջոցին:

8. Երբոր վառեակը գրեթէ ամբողջովին սպառէ ձուին սպիտակուցն եւ դեղնուցը, քսան, քսան եւ մէկ օրէն, ինչպէս տեսանք, կը գրաւէ ձուին ներսի խորշն ամբողջովին, եւ կը ձեղքէ կեղեւը իւր կտուցին ծայրը գտնուող

կարծր մասի մը շնորհիւ: Գրեթէ ձուէն ելնելուն պէս կրնայ քալել, սնունդ առնուլ եւ շատ չանցած թռչտիլ:

ԱՄՓՈՓՈՒՄՆ ԴԱՍՈՒ

ԻՆՉՊՈՒՍ ԿԸ ՃԱՆՉԵԱՄԲ ԹՈՉՈՒՆԵՆԵՐԸ. — Հաւին եւ ագռաւին միջեւ եղած գըլխաւոր նմանութիւններն են:



Պատկեր 37. — Թիծեռակ

Երկուքին ալ մորթը ծածկուած է փետրով:

Իրենց ծնօտներու վրայ չկան ակոսայներ, այլ եղջիւրի երկու շերտեր որք կը կազմեն կտուցը, ձկուն վիզ մ'ունին, որ կրնայ կատարելապէս ետեւ դառնալ:



Պատկեր 38. — Բու (յախեսակիչ բուշուն)

Իրենց ձագերը կ'ելլեն ձուէ եւ կաթ չեն ուտեր երբէք:

Այն կենդանիները, որք այս յատկութիւններն ունին մեծազոյն մասամբ եւ աւելի ազոաւին ու հաւին կը նմանին քան ստնաւորներուն, կը կոչուին, ինչպէս որ ըսինք, փետրաւոր կենդանիներ կամ իւրօտներ:

Ըսինք նոյնպէս թէ ընդհանրապէս կածեն եւ կը թխսեն իրենց ձուերը քոյներու մէջ:



Պատկեր 39. — Թռչնոյ բոյն մը

Այսպէս են չիկահաւը, ծի-
ծեռնակը, բուն, բաղը:


ՅՈՒ. — Տաքութեան մէջ եւ
խոնաւ օդով կը կազմուի վառ-
եակը. հաւին ձուին մէջ.
ուրիշ դուրս կ'ելլէ 21 օր
վերջ:

Դ Ա Ս Թ.

ՍՈՂՈՒՆՆԵՐ

ՄՈՂԷՁ. Ի՞նչքով եւ ՏԱՐԲԵՐԻ ԿՍՏՈՒՆ ԵՒ ՀԱՒԷՆ. —

1. Եթէ քննենք մողէզ մը, նախ կը դիտենք թէ ոչ կա-
տուին նման մաշ ունի եւ ոչ հաւին նման փեղուր:



Պատկեր 40. — Մողէզ

համար յօրինուած չեն հաւին թեւերուն պէս, եւ ոչ ալ մո-
ղէզին ձագերը կը մնանին կաթով, կատուին ձագերուն պէս:

Լերկամորթ կենդանի
մ'է մողէզը:

Սակայն միայն այս
չէ մողէզին, ստնաւոր-
ներէն եւ թռչուններէն
ունեցած տարբերու-
թիւնը:

2. Մողէզին առջեւի
անդամները թռչելու

3. Մողէզին չորս անդամները յօրինուած են քարելու
համար. բայց շատ կարճ են, այնպէս որ կենդանին
չկրնար իւր մարմինն ամբողջովին բարձրացունել հողէն
վեր. քայած ատեն մարմինը մասամբ հողին կը քսուի:
Կենդանին կը սողայ գետնին վրայ:

Մողէզին վրայ կը դիտեմք կարեւոր յատկութիւն
մ'եւս որ զինքը կ'որոշէ թէ ստնաւորներէն եւ թէ թռչ-
չուններէն:

ՏԱՐ ԿԵՆՊԱՆՆԵՐ ԵՒ ՑՈՒՐԵ ՊԵՆՊԱՆՆԵՐ. — 1. Եթէ

ձմեռ ատեն, գգուենք ձագար մը կամ կատու մը, տա-
քութիւն մը կը զգանք, թէ եւ օդը ցուրտ, բայց կեն-
դանին տաք է, Ստնաւորներու այս շերմութիւնը կը
նկատենք նոյնպէս երբ օդը ցուրտ չէ այնչափ: Առնունք
աղաւսի մը, հաւ մը կամ ուրիշ թռչուն մը, դարձեալ
տաքութիւն մը կը զգանք. մինչդեռ անդին քարը, տուն-
կը ցուրտ են, թռչնոց մարմինը տաք է:

2. Այսպէս, ստնաւորներու եւ թռչուններու մար-
մինն առ հասարակ օղէն աւելի տաք է:

Ուստի ստնաւորներն եւ թռչունները սովորաբար կը
կոչուին քաղ կենդանիներ:

3. Եթէ մողէզի մը մարմնոյն դպչինք, ցրտութիւն
մը կը զգանք, ինչպէս քարի մը դպչելով:

Այն կենդանիներն որք, մողէզին նման, այս յատկու-
թիւնն ունին, կը կոչուին ցուրտ կենդանիներ:

Ահա նոր տարբերութիւն մ'եւս.
Բոլոր կենդանիներն զորս տեսանք ցարգ (ստնաւոր-
ներն եւ թռչունները), տաք կենդանիներ են:

ՆՄԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ ՄՈՂԱՋԻՆ ԵՒ ԼՈՐՏՈՒՆ ՄԻՔ. ԼԵՐԿԱ-
ՄՈՐԹ ԿԵՆՊԱՆՆԵՐ (ՍՈՂՈՒՆՆԵՐ). — Օձը, ինչպէս լորտուն
որ կը սողայ հողին վրայ, երեւոյթով շատ տարբեր է մո-

ղէզէն, թէեւ գլխուն ընդհանուր ձեւը շատ մօտ է մողէզին գլխոյն ձեւին:

Ի՞նչով կրնան իրարու նմանիլ այս կենդանիք:

Տեսնենք թէ կա՞ն մասնաւոր յատկութիւններ զորս ունենան թէ մողէզն որ չորս թաթեր ունի եւ թէ օձն որ բնաւ թաթ չունի:

1. Նախ, օձը լերկ մորթ մ'ունի մողէզին նման, ոչ մազ կայ եւ ոչ փետուր մորթին վրայ: Թէ մողէզն եւ թէ լորտուն ունին ակռայներ:



ՊՍԵՏԵՐ 41. — Օձ (սողուն)

2. Կրնանք նկատել նոյնպէս թէ լորտուն միշտ անշարժ կը մնայ ցուրտ օդին եւ կրնայ արագօրէն շարժիլ, տեղը փոխել պայծառ եղանակին: Լորտուին մարմինը կը ցրտանայ երբ օդը ցրտէ, եւ կը տաքնայ երբ տաք ըլլայ օդը: Լորտուն ալ փոփոխական բարեխառնութիւն ունեցող կենդանի մ'է:

Լորտուն կաթով չննուցաներ իւր ձագերը, որով աւելի եւս կը հեռանայ ստնաւորներէն. թեւի հետք չկայ բնաւ մարմնոյն վրայ, ուստի չկրնար երբէք նմանիլ թռչնոց:

3. Ըսինք թէ մողէզը կը սողայ հողին վրայ. ձախէն աջ, աջէն ձախ շարժելով կը յառաջանայ. այս յատկութիւնն աւելի եւ որոշ կը տեսնուի լորտուին մարմնոյն վրայ, որ չունենալով թաթեր, կը սողայ գետնի վրայ եւ մարմինն աջ ու ձախ հակելով կը յառաջանայ:

4. Իժը շատ կը նմանի լորտուին, իժն ալ չունի անգամներ: Լորտուն եւ իժը օձեր են: Իժը, զոր իւր գլխոյն

ձեւէն կը ճանչնամք (պատ. 42.), կը տարբերի լորտունէն, ունենալով ակռայներ որք թունաւոր հեղուկ մը կը թափեն վէրքին մէջ:



ՊՍԵՏԵՐ 42. —

ԿՐՍԿԵՐ. — ԼՈՐՏՈՒՆԻ ՎՐԱՄԻ, մը: Այս կենդանին ի սկզբան բոլորովին տարբեր կ'երեւի մեր ցարդ ուսած կենդանիներէն: Կարծր մաս մը, որ կը կոչուի իւեյի, կը պատէ իւր մարմինը, ի բաց առեալ գլուխն ու թաթերը, որք կրնան պատսպարուիլ անոր մէջ: Տեսանք որ մողէզն ու լորտուն ունին ակռայներ: Կրիայն չունի ակռայ, թռչնոց պէս կտուց մ'ունի միայն:

Կրիայն ունի՞ ոսկր, ողնայարաւոր կենդանի է՞ թէ ոչ:

Արդեօ՞ք չնմանիր աւելի խեցղետնին որ, ինչպէս տեսանք, պատած է նոյնպէս կարծր մասերով, խեցիով մը որ զինքը կը պատսպարէ:


1. Երբ խնամով դիտենք կրիայն, պիտի տեսնենք որ այն մեծամեծ տարբերութիւններն որք ի սկզբան կ'երեւին իւր եւ միւս ողնայարաւորներու միջեւ աւելի առերեւոյթ են քան իրական:

2. Առտունք կրիայ մը, հանենք կակուղ մասերը եւ վերցունենք խեցիին ստորին մասը, տեսնելու համար թէ կարծր մասեր կա՞ն մարմնոյն մէջ (պատ. 43):

Կը տեսնենք թէ կրիային մարմինը ոսկրեղէն ատաղձ մ'ունի, թաթերուն այլ եւ այլ ոսկրերը կու գան կը միանան շարք մը ողնայարներու որք պարանոցէն մինչեւ պոչին ծայրը կ'երկարին :

3. Եթէ խեցգետին մը բանայինք, չպիտի կարենայինք բան մը գտնել ոսկրի նման . խեցիէն ներս, կակուղ մասեր միայն կան, չկայ բնաւ ողնայարի նետք :

Ուրեմն կրիայն ալ ոսկրաւոր կենդանի է, ողնայարաւոր է :



Պատկեր 43. — Կրիայի կմախֆ որոյ ակի մասը հանուած է

4. Իւր մարմինը ոչ մազով ծածկուած է եւ ոչ փետուրով . ցուրտ օդին կը ցրտանայ, եւ կը տաքնայ, երբ

օդը տաք է . մողէզին նման, փոփոխական բարեխառ-թիւն ունի : Մողէզին պէս, կրիայն ալ սողալով կ'երթայ հողին վրայ խոտորնակ շարժումներով, փոփոխակի աջէն ձախ, ձախէն աջ :

Այս բոլոր պատճառներով, կրնանք հասկնալ թէ, հակառակ իւր նորորինակ երեւոյթին, կրիայն մողէզին աւելի կը նմանի քան մեզ ծանօթ միւս բոլոր կենդանիներուն . կրիայն ալ սողուն է :

ԱՄՓՈՓՈՒՄՆ ԴԱՍՈՒ

Ի՞նչպէս ԿԵ ԶՆՉՆԱՆՔ ՍՈՂՈՒՆՆԵՐԸ. — Ահաւասիկ սողուններու գլխաւոր յատկութիւնները, լերկ է իրենց մորթը, զուրկ մազէ եւ փետուրէ . կաթով չեն սնուցաներ իրենց ձագերը : Իրենց մարմինը կը ցրտանայ երբ օդը ցրտանայ :

Յորտ կենդանիներ կը կոչուին ստքա, որոչելու համար թռչուններէն, որոց ներքին ջերմութիւնը կը մնայ անփոփոխ եւ կը կոչուին սառ կենդանիներ :

ՍՈՂՈՒՆՆԵՐ, ԿՐԻՍՏՆԵՐ, ՕՁԵՐ. — Սողուններն ունին այլ եւ այլ ձեւեր .

Մողէշներն ունին չորս անդամներ կարճ, գրեթէ նման իրարու, ունին ակոսայներ իրենց ծնօտներուն վրայ . միջատներ կ'ուտեն :

Կրիայներու կմախքը փոխուած է մասամբ իւրիք, իրենց մորթը թանձրացած է, այնպէս որ կազմուած է խեցի մը որ կը պատասպարէ կենդանին, ունին կտուց առանց ակոսայի եւ բոյսերով կը սնանին :

Օչերը չունին անդամներ, առ հասարակ մասկեր են .
ուռնին ակռայներ իրենց ծնօտներուն վրայ :



Դ Ա Ս Ժ .

ԼԵՐԵԱՍՄՈՐԹ ԿԵՆԴՅԱՆԻՆԵՐ ՈՐԻ ԿԸ ՓՈՍԽԵՆ

ԻՐԵՆՅ ԱՐՏԱՔԻՆ ՉԵՒԸ

(Գ Ո Ր Տ Ա Ջ Գ Ի Կ)

ԳՈՐՏ. — Եթէ դիտենք գորտ մը, մեր տեսած կենս-
գանիներէն որի՞ն, պիտի ըսենք թէ կը նմանի : Ոչ մազ
ուռնի եւ ոչ փետուր . մորթը լերկ է : Կաթով չսնուցա-
ներ իւր ձագերը : Դիւրին է հաստատել թէ իւր մարմինը
կը ցրտանայ երբ ցուրտ է օդը, եւ կը տաքնայ, երբ օդը
տաք է : Այսպէս գորտին վրայ կը տեսնենք սողուններուն
յատուկ գլխաւոր նկարագիրները :

ՇԵՐՏՓՈՒԿ. — 1. Փոսին մէջ ուր տեսանք գորտեր,
կը գտնեմք նոյնպէս փոքրիկ սեւ կենդանիներ որք կը
լողան ջրին մէջ . սոքա ծանօթ են շէրտփուկ անուամբ
(տես պատ. 46.) : Շերտփուկն ալ լերկամորթ կենդանի
մ'է, սակայն չունի գորտին նման անդամներ, ուռնի պոչ,
մինչդեռ գորտին մարմինը գուրկ է պոչէ,

2. Աւելի եւս կարեւոր նկարագրով մը շերտփուկը
կը զանազանի մեզ ծանօթ բոլոր կենդանիներէն : Եթէ
դենք շերտփուկներ ջրով լի ամանի մը մէջ, ուր ջուրը
կը նորոգուի չարունակ եւ կտաւով մը չթողունք որ ե-
րեսը գան, պիտի կարենանք ողջ պահել զանոնք, այսինքն
շերտփուկները կրնան ջրին մէջ մնալ . կրնան Լըբէ Դը
շէլ : Այսպէս են ձուկերն եւս :

3. Ընդհակառակը, մեզ ծանօթ կենդանիներէն եւ
ոչ մին, նոյն իսկ գորտը, չպիտի կրնայ այսպէս միշտ
մնալ ջրին մէջ, Միջոցէ մը վերջ, հարկ պիտի ըլլայ որ
ջրին երեսը գայ շնչել օդին մէջ . այս կենդանիք Վէ կըսու-
շնչել Լըբէ Դըլ . օդին մէջ միայն կրնան շնչել :

4. Այսպէս, շերտփուկը ջրին մէջ կարենալ շնչելու
յատուկութիւնն ունի : Եթէ ջրէն հանելով, դենք օդին
մէջ, չկրնար այլ եւս շնչել եւ կը մեռնի ձուկի պէս : Ընդ-
հակառակը, ստնաւոր, թռչուն, սողուն կենդանիները կը
շնչեն օդին մէջ . եթէ ընդ երկար ջրի մէջ ընկամենք ա-
սոնցմէ մին, չը կրնար այլ եւս շնչել ու կը մեռնի :

Կը տեսնենք թէ այս կարեւոր յատկութեամբ, շե-
րտփուկն աւելի կը նմանի ձուկի քան ուրիշ որ եւ է
կենդանոյ :

Մէկ խօսքով, գորտն եւ շերտփուկը լերկամորթ կենս-
դանիներ են, այլ իրարմէ շատ տարբեր, գորտն աւելի
կը նմանի սողուններուն զորս տեսանք եւ շերտփուկն
աւելի ձուկերու :


ԳՈՐՏԻ ՁՈՒՆ ՋՐԳԱՅՈՒՄԸ. — 1. Միեւնոյն փոսին մէջ
որոյ մօտ կեցած ենք, տեղ տեղ կը տեսնենք իրարու կից
դրուած փոքր փոքր գնդաձեւ մարմիններն, որք փոսին
խոտերուն վրայ հաստատուած (պատ. 45.) կը ծփան ջրին
երեսը : Գորտի ձուկերն են :

2. Տեսնենք թէ այս ձուկերն ի՞նչ կ'ըլլան երբ
զարգանան : Քանի մ'օր ետքը, եթէ պայմաններն ըլլան
նպաստաւոր, պիտի տեսնենք զանոնք խոշորցած (պատ.
44.) :

Հետեւինք ձուկն աստիճանաբար զարգացման որ
դուրսէն շատ յայտնի կը տեսնուի :

Ձուկն մէջ յառաջ եկած մարմնոյն ձեւը կը փոխուի

հետզհետէ, կերկարի, բոլորածեւ կը ծռի եւ ուր ուրեմն փոքր ձուկի մը ձեւը կ'առնու: Ապա կենդանին դուրս կ'ելլէ պատող թաղանթներէն եւ կը սկսի լողալ ջուրին մէջ. կ'ըլլայ փոքրիկ շերեփուկ մը (պատ. 46.):



Այսպէս գորտի ձուկը կ'ըլլան շերեփուկ:

3. Բայց ի վերջոյ ի՞նչ պիտի ըլլայ այս շերեփուկը: Չայդ պէտք է որ դիտենք այժմ:

Եթէ ձգենք շերեփուկն առանձին փոքր աւազանի մը մէջ ուր կարենանք ամէն օր դիտել զայն, պիտի տեսնենք որ հետզհետէ կը փոխէ իւր ձեւն եւ սա-



ՊՍՏԿԵՐ 44.

Խիս խոտրուած գորտի ձու:

ՊՍՏԿԵՐ 45.

Գորտի ձուեր շրային խոտրու վրայ հաստատուած:

կաւ առ սակաւ կը խոշորնայ: Ի սկզբան գլխուն երկու կողմը կային ջրին մէջ ծփացող փոքր ցցուէք որք յետոյ կը թօշնին եւ կիսանն: Երկու շաբաթէն աչք կ'երեւին:

Ապա պիտի տեսնենք որ մարմինը պոչին համեմատութեամբ աւելի կը մեծնայ: Աչաց երեւումէն քիչ յետոյ կ'երեւին երկու բողբոջներ որք պիտի կազմեն ետեւի թաթերը. երկու շաբաթ եւս եւ առջեւի թաթերը կը զարգանան, մինչդեռ պոչը կը փոքրնայ (պատ. 46.):



3. Հուսկ ուրեմն, գրեթէ վեց շաբաթէ,

ՊՍՏԿԵՐ 46. — Գորտի ձուից աւսինամար զարգացումը:

շերեփուկին մորթը թիկունքէն կը ձեղքուի, եւ մէջէն կ'ելլէ կենդանի մը որ գրեթէ կատարելապէս կը նմանի գորտի (պատ. 45.) միայն թէ տակաւին բաւական ատեն կը պահէ իւր պոչը որ հետզհետէ կը կարճնայ, մինչեւ բոլորովին կ'անհետի: Այսպէս յաջորդական փոփոխութիւններով շերեփուկը կ'ըլլայ գորտ (պատ. 46.):

Աստի կը տեսնենք թէ այս երկու իրարու անման կենդանիները, շերեփուկն ու գորտը, միեւնոյն կենդանին են տարբեր հասակներու մէջ. շերեփուկը մտաւ զորս մ'է:

ԻՌԵՆՅԱՐՏԱՔԻՆ ԶԵՆԸ ՓՈՒՅՈՂ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ, (ԳՈՐՏԱՊԳԻՆԵՐ). — 1. Ինչպէս որ տեսանք մինչեւ որ ձուն գորտ ըլլայ, այլ եւ այլ ձեւեր կ'առնու հետզհետէ. ձեւոյ այս յաջորդական փոփոխութիւնները գորտ կը կրէ գորտը, կը կոչուին գորտին կերպարանափոխութիւնները:

2. Գորտը, որ իւր լերկ մարմնով, ցուրտ արեամբ շատ կը նմանի սողունի, իւր կերպարանափոխութիւններով է որ կը զանազանի անկէ. վասն զի սողուն մը, ինչպէս է ձուէն ելլող մատաղ մողէց մը, չկրնար բնաւ շերեփուկի պէս ջրին մէջ շնչել: Նորածին գորտը ջրին մէջ կը շնչէ ձուկի պէս. զարգացելու գորտը օդին մէջ կը շնչէ սողունի պէս:

3. Կան ուրիշ լերկամորթ կենդանիներ ալ որք այս յատկութիւնն ունին: Դո՞ւք, որ սովորաբար կը ցատկոտէ գետինին վրայ, դրիզոնը կամ ջրի մողէզը, որուն կը հանդիպինք լճակներու կամ փոսերու մէջ, սալամանդրը, որ քիչ մը մողէզի կը նմանի ձեւով, շերեփուկի նման են, մատաղ հասակի մէջ եւ կրնան բոլորովին ջրի մէջ սուզած մնալ առանց դուրսի օդին պէտք ունենալու:

4. Սողուններէն որոշելու համար, բարոյաբան պիտի կոչենք բոլոր այն լերկամորթ կենդանիներն որք ջրի մէջ կը շնչեն մատաղ հասակի մէջ, մեծնալով կը փոխեն իրենց ձեւն եւ սողուններու նման կը շնչեն օդի մէջ:

5. Սողուններէն որոշելու համար, բարոյաբան պիտի կոչենք բոլոր այն լերկամորթ կենդանիներն որք ջրի մէջ կը շնչեն մատաղ հասակի մէջ, մեծնալով կը փոխեն իրենց ձեւն եւ սողուններու նման կը շնչեն օդի մէջ:

ԱՄՓՈՓՈՒՄՆ ԴԱՍՈՒ

ԻՆՉՊԵՍ ԿԵ ԶԱՆՁՆԱՆՔ ԳՈՐՏԱԶԳԻՆՆԵՐԸ. — Ահաւասիկ իրենց արտաքին ձեւը փոխող, Էրրոպէի կոչուած լեռկամորթ կենդանիներու որոշիչ յատկութիւնները:

Երբ նոր ելած են ձուէն, ձուկի պէս, ջրին մէջ միայն կրնան շնչել. առ հասարակ կը սնանին բաւական նիւթերով, շերտիկ կը կոչուին:

Երբոր մեծնան, օդի մէջ կը շնչեն՝ չեն կրնար մնալ միշտ ջրին տակ: Յայնժամ, մեծագոյն մասամբ կը սնանին կենդանական նիւթերով, կ'ուտեն միջատներ, սրդեր, խլիճներ, խլուրդներ եւ այլն:

Իրենց ձեւին եւ ապրելու եղանակին փոփոխութիւնները կը զանազանին սողուններէն:


Գորտը, գօգօը, տրիտոնը, սալամանդը գորտազգիներ են:

Դ Ա Ս Ժ Ա.

ՋՈՒԿԵՐ


ՊԵՐԿԷ. — Ահաւասիկ պերկէ մը: Այս ալ ոսկրաւոր կենդանի մը, ողնայարաւոր մ'է: Մարմնոյն մէջ կան կարծր մասեր որք սովորաբար կը կոչուին խոշոր փուշեր, աւանք պերկէին ոսկրերն են: Այս ոսկրերուն ամբողջութիւնը կը կազմէ կենդանւոյն կմախքը: Մարմնոյն մէջ տեղը կը գտնուի ողներու շարքը կամ ողնայարը որ ուղիղ

գծով գլխէն մինչեւ պոչը կը տարածուի: Կրնանք նկատել որ պերկէն ոչ մազ ունի եւ ոչ փետուր, ոչ ալ լերկամորթ է սողուններու եւ գորտերու պէս:



ՊԱՏՅԵՐ 47. — Պերկէ

Մօտէն դիտենք. կը տեսնենք թէ ճշմարիտ թեփեր ունի, այսինքն կարծրացած մասեր զորս կրնանք ձեռքով փրցունել. պերկէի մը թեփերը կանոնաւոր կերպով կը ծածկեն զիրար տանիքի մը կղմնտրներուն նման:



ՊԱՏՅԵՐ 48. — Ձկան կմախք (պերկէ)

Շերտիկուկին նման, զոր ուսանք նախորդ գլխուն մէջ, պերկէն ալ կրնայ ջրին տակ մնալ. ջրին տակ շնչելու

համար ստեղծուած է: Կրնանք դուրսէն տեսնել շնչառութեան գործարանները: Ինչպէս շերեփուկին, նոյնպէս պերկէին շնչառութեան գործարանները կը գտնուին գլխուն ետեւի կողմը, աջ ու ձախ: Երբ պերկէ մը հանենք ջրէն դուրս եւ դնենք զայն գետինը օդին մէջ, կը տեսնեմք որ շնչառութեան այդ գործարանները կը շարժին արագապէս, այլ ընդհուպ չընկալով, կը դադրին գործելէ եւ շատ շանցած կենդանին կը մեռնի. պերկէն չիրնար շնչել օդին մէջ:

Բայց, մինչդեռ շերեփուկը մեծնալով կը փոխուէր գորտի եւ կարող կ'ըլլար օդին մէջ շնչելու, պերկէն չփոխեր իւր ձեւը եւ մինչեւ վերջը ջրին մէջ կը շնչէ:

Ուրեմն պերկէն այնպիսի կենդանի մ'է որ թեփով ծածկուած է, մինչեւ մահը ջրին մէջ կ'ապրի եւ ջրէն դուրս չիրնար երբէք շունչ առնուլ:

Հարինքն ալ, որ ծովու մէջ կ'ապրի, միեւնոյն յատկութիւններն ունի: Զուլ պիտի կոչեմք այս տեսակ կենդանիները:

Ծածանը, պերկէն, հարինգը, օձաձուկը ձուկ են:

ԶՈՒԿԵՐ. — Բոլոր ձուկերն ալ ունին ողնայար իրենց մարմնոյն երկայնութեամբ: Զուկերն ալ ստնաւորներուն, թռչուններուն, սողուններուն եւ գորտազգիներուն նման ողնայարաւոր կենդանիներ են:

Զուկերը չունին անդամներ, ինչպէս ունէին միւս ոսկրաւոր կենդանիները. ձուկերն ունին միայն լուրարաններ, որոցմով կը թիավարեն ջրին մէջ եւ կերթան ուր որ ուզեն:

Գրեթէ բոլոր ձուկերը ջրի մէջ լուրարու համար յօրինուած են: Ոմանք կրնան իսկ ցատկել ջրէն դուրս բաւական բարձր (ինչպէս, կարմրախայտ ձուկը), այլ ունին երկար մարմին, եւ զուրկ են այն զոյգ մը լուրարանէն

որ կը գտնուի մարմնոյն վերեւ. օձի պէս կը սողան ջրին յատակը տղմին մէջ, այլ կրնան նոյնպէս լուրար. այսպէս են օձաձուկերը:



ՊՍՏԿԵՐ 49. — Թաձուկ (սողազող ձուկ)
 Զուկերն առ հասարակ կը սնանին կենդանական նիւթերով (մանր ձուկեր, որդ, միջատ). իրենց ծնօտները (նոյն իսկ բերանին մէջ եղող ուրիշ մասեր) ունին արածայր ակռայներ, որք մերթ քանի մը կարգ կ'ըլլան:

ԱՄՓՈՓՈՒՄՆ ԴԱՍՈՒ

Ի՞նչ ԶՊԵՍ ԿԸ ԶԱՆԶՆԱՆՔ ԶՈՒԿԵՐԸ. — Զուկերն ալ, սո-
ղուններուն եւ գորտազգիներուն նման, ցուրտ կենդա-
նիներ են, միայն թէ իրենց մորթին առ հասարակ ճշմա-
րիտ թեփերով ծածկուած է: Զուկերուն գլխաւոր նկա-
րագիրը սա է որ իրենց ամբողջ կենաց միջոցին ջրի մէջ
ապրելու եւ շնչելու սահմանեալ են, եթէ ընդերկար թո-
ղունք օդին մէջ, կը մեռնին:

ԴԱՍ ԺԲ.

ԱՆՈՍԿԻ ԿԵՆԳԱՆԻՆԵՐ

(ԱՆՈՂՆԱՅԱՐՆԵՐ)

ԽՂՈՒՆՋԻՆ ԵՒ ԽԵՑԳԵՏՆԻՆ ԻՐԱՐՈՒ ՀԵՏ ՈՒՆԵՑԱՄ ՆՄԱ-
ՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — 1. Առնունք խղունջ մը (պատ. 50) եւ
խեցգետին մը (պատ. 51): Ո՛ւնին ողնայար մեղ ծանօթ
կենդանիներուն նման:



Եթէ կարենք խղունջին, ինչ-
պէս նաեւ խեցգետնին մար-
մինները, կակուզ մասեր մի-
այն կը գտնենք անոնց մէջ:
Երկուքին ալ կարծր մասը
դուրսն է: Խղունջը, պատ-
եանին մէջ քաշուելով կը
պատսպարէ իւր մարմինը:

2. Մեր տեսած կենդան-
եաց մէջ, կրիայն ալ ունէր

խեցի, արտաքին պատեան. բայց մարմնոյն մէջ կային
դարձեալ կմախքին այլ եւ այլ մասերը, ինչպէս ողնայարի
ոսկրերը. մինչդեռ խղունջին եւ խեցգետնին մարմնոյն մէջ
ոսկրի հետքն անգամ չկայ. խղունջն ու խեցգետինը ոսկ-
րաւոր կենդանիներ չեն, ողնայարաւոր չեն:

3. Ո՛չ խղունջն եւ ոչ խեցգետնին ունի ողնայարա-
կան սիւն. երկուքն ալ չունին բնաւ իրենց մարմնոց մէջ
ողնայարաւոր կենդանեաց կմախքին նման բան: Ուստի,
ողնայարաւոր կենդանիներէն որոշելու համար, կ'ըսենք
խեցգետինը, խղունջն ողնայար չունեցող, անողնայար կեն-
դանիներ են:

Անոսկր կամ անողնայար կենդանիներ են նոյնպէս
մեղուն, ոտաբէն, որդը, եւ այլն:

ԽԵՑԳԵՏՆԻՆ ԵՒ ԽՂՈՒՆՋԻՆ ԱՐԵԱՆ ԳՈՅՆԸ. — ԿԱՐՄԻՐ ԱՐ-
ԻՒՆ ԶՈՒՆԵՑՈՂ ԿԵՆԳԱՆԻՆԵՐ: — 1. Կարենք կատու մը կամ
նապաստակի մը մէկ մասը՝ կարմիր արիւն կը հոսի: Բոլոր
ոտնաւորներէն, ինչպէս մարդէն, կը հոսի կարմիր արիւն:
Հաւէն, մողէզէն, գորտէն, ծածան ձուկէն եւս կ'ելլէ
կարմիր արիւն:

2. Բոլոր ոտնաւորները, սողունները, գորտազգի-
ները եւ ձուկերն ունին կարմիր արիւն, ուստի կը կոչ-
ուին կարմիր արիւն ունեցող կենդանիներ:

3. Եթէ կարենք խեցգետնի մը կամ խղունջի մը
մարմնոյն մէկ մասը, ոչ թէ կարմիր արիւն, այլ կանաչ
կամ սպիտակ գոյնով հեղուկ մը կը հոսի:

Խղունջն ու խեցգետինը կարմիր արիւն չունեցող կեն-
դանիներ են: Առ հասարակ, անողնայար կենդանիները
կարմիր արիւն չունին:

ՊԱՏԵՐ 50. — Խղունջը անոսկր
կենդանի մ'է:

ԱՄՓՈՓՈՒՄՆ ԴԱՍՈՒ

Ի՞նչօրէս ԿԸ ԶԱՆՁՆԱՆՔ ԱՆՈՍԿԻ ԿԱՄ ԱՆՈՂՆԱՅԱՐ ԿԵՆՏԱՆՆԵՐԸ. — Անոսկր կենդանիները զուրկ են ներքին կմախքէ եւ մանաւանդ ողնայարական սիւնէ :

Նոյնպէս, այդ կարգի կենդանեաց մեծագոյն մասը չունի կարմիր արիւն, մինչդեռ բոլոր ողնայարաւոր կենդանիներու արիւնը կարմիր է :

Որոշելու համար անոսկր կենդանիները մեզ ծանօթ ողնայարաւորներէն պիտի դասենք զանոնք անողնայար կենդանեաց կարգին մէջ :

Խեցգետինը, մեղուն, խզուկը, որզը, ոստրէն, անողնայար կենդանիներ են :

Դ Ա Ս Ժ Գ .

ՅՕԴԱԻՈՐ ԿԵՆՏԱՆԻՆԵՐ


ՄԵՂՈՒՆ ԵՒ ԽԵՑԳԵՏԻՆ ԻՐԱՐՈՒ ՀԵՏ ՈՐՆԵՑԱՄ ՆՄԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ. ԻՆՁՈՂ ԿԸ ԶԱՆՁԱՋԱՆՔ ԱՅՍ ԿԵՆՏԱՆԻՔ ԽՂՈՒՆՁԷՆ. — Ըսինք թէ մեղուն, խեցգետնին եւ խզուկին պէս, անողնայար կենդանի մ'է : Նայինք թէ երկուքէն որի՞ն աւելի կը նմանի :

1. Կրնանք նախ եւ առաջ դիտել թէ խեցգետնին մարմինը կազմուած է կարգաւ շարուած մասերէ . շատ որոշ կը տեսնուի այս, մանաւանդ եթէ ինկատ առնունք պոչին օղակները, կամ եթէ դիտենք կենդանին տակէն :

Այսպէս չէ խզուկին մարմինը, հանենք պատեանը,

որոշ մասերու բաժնուած է, սորա են գլուխը, լանջը, եւ կը տեսնենք որ իւր կակուղ մարմինը միակտուր է :

2. Այժմ մեղուն դիտենք. մեղուն մարմինն ալ օղակներէ կազմուած է խեցգետնին մարմնոյն պէս : Երեք որոշ մասերու բաժնուած է, որք են գլուխը, լանջը



ՊԱՏԿԵՐ 51. — Խեցգետնին անոսկր կենդանի մ'է յօղաւոր :

եւ որովայնը : Ուշով դիտենք այս վերջին մասը, որոշակի կը տեսնենք կարգ մը օղակներ իրարու ետեւէ շարուած :

3. Իւր այս կազմութեամբ, մեղուն աւելի կը նմանի խեցգետնին քան խզուկին : Խեցգետնին նման, յօղուածաւոր մարմին մ'ունի :

4. Այս յօղուածներն աւելի եւս որոշ կը տեսնուին երբ կենդանին շարժի : Դիտենք խեցգետին մը, երբ մարմինը ծռեցունէ, պիտի տեսնենք թէ յօղուածներն իրարու վերաբերութեամբ տեղափոխուով է որ կը շարժի : Մօտէն դիտենք սա մեղուն, որ ծաղկին վրայ թառած է, տեսէ՛ք ան ալ կը շարժէ սակաւ ինչ իւր մարմնոյն օղակները :

5. Օձասանդրին մարմինն ալ յաջորդական օղակներէ կազմուած է :



ՊԱՏԿԵՐ 52. — Օձասանդր :

ԵԵՅԿԵՏԵՆԸ ԵՒ ՄԵՂՈՒԻՆ ԻՐԱՐՈՒ ՀԵՏ ՈՒՆԵՑԱՒ ՆՄԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — 1. Կրնանք նոյնպէս դիտել թէ մեղուն եւ խեցգետինն ունին թաթեր, մինչդեռ խղունջը չունի թաթ, այդ թաթերը մարմնոյն տակ զետեղուած են : Խեցգետինն ու մեղուն, ինչպէս յօդաւոր մարմին, նոյնպէս յօդաւոր թաթեր ունին :

2. Խեցգետինն գլխոյն առջեւի կողմը կը տեսնենք երկար թելեր, սօքա թաթ չեն, բայց ի՞նչ պաշտօն ունին :

3. Երբոր խեցգետին որսանք, մտի կտորներ կը ձգգենք ջրին մէջ. կը տեսնենք որ խեցգետինը կու գայ միսն ուտել. կը մօտենայ անոր, յաճախակի շարժելով այս երկար թելերն որք կը գտնուին գլխուն առջեւի կողմը, կ'ուղարկէ զանոնք դէպի մտի կտորը. կարծես Շօշափել կամ հոտոտել ուղելով զայն ուտել որոշելէ յառաջ : Այս թելերու պաշտօնն է շօշափել, հոտոտել. կը կոչուին քող-կող :

4. Նայինք թէ մեղուն ալ ունի՞ այդպիսի բան : Անոր գլխուն վրայ եւս կը տեսնենք երկու փոքր թելեր : Երբ մեղր դնենք մեղուին քով, կը տեսնենք որ դէպի մեղրը կ'ուղղէ այդ թելերը, յետոյ կը գտնայ այն կողմը ուտելու համար մեղրէն. այդ թելերն ալ մեղուին քող-կողներն են :

6. Այս տեսակ կենդանիները, որք ունին յաջորդական յօդուածներէ կազմուած մարմին, կը կազմեն յօդաւոր կենդանիներն դասը :

5. Գանք խեցգետնին, դիտենք զայն ուշով երբ բան մը ուտէ : Տեսանք որ բոլոր ողնայարաւորներն ունին վերին ծնօտ մը որ անշարժ կը մնար, եւ ստորին ծնօտ մը որ կը շարժէր. խեցգետինը ո՛չ վերին ծնօտ ունի անշարժ եւ ոչ ստորին ծնօտ շարժուն : Գլխուն ստորեւ կան, աջ ու ձախ մի եւ նոյն գծին վրայ շարուած ծնօտներ : Խեցգետինը չունի վերին ծնօտ, ստորին ծնօտ, այլ ունի աջակողմեան ծնօտներ, ձախակողմեան ծնօտներ :

Մեղուն խաճնելէ աւելի կրնայ ծծել, սակայն կրնայ քիչ մը կտրել իւր երկու մանր ծնօտներով զորս կը նըշմարենք գլխոյն ստորեւ խեցգետնին ծնօտներուն նման մի եւ նոյն կարգին վրայ աջ ու ձախ :

6. Օձասանդրն ալ, որ նոյնպէս յօդաւոր կենդանի մ'է, ունի բողկուկներ եւ ծնօտներ զորս զիւրին է որոշել (52 պատկերին աջ կողմը) :

Ա Մ Փ Ո Փ Ո Ւ Մ Ն Դ Ա Ս Ո Ւ

ԻՆՉՊԵՍ ԿԸ ՃԱՆՉԵԱՆԻՔ ՅՕԿԱՒՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ. — Անուսկը կամ անողնայար կենդանիներէն ոմանց մարմինը կազմուած է յաջորդական յօդուածներէ. ասոնք կը կոչուին յօդաւոր կենդանիներ : Յօդաւոր կենդանիներ են մեղուն, խեցգետինը, օձասանդրը : Մեծ մասամբ ունին թանձր մորթ, եւ շատեր ունին յօդաւոր թաթեր, իրենց մարմնոյն պէս : Այս կենդանիք յաճախ ունին իրենց գլխոյն վերեւ քողկող կողուած երկու թելեր, որք կը ծառայեն հոտոտելու եւ շօշափելու :

Դ Ա Ս Ժ Դ .

ՎԵՅ ԹԱԹԵՐ ՈՒՆԵՅՅՈՂ ՅՕԴԱՒՈՐԲ

(ՄԻՋԱՏՆԵՐ)

ՄԵՂՈՒՆ, ՋՈՐԵԱԿԸ, ԹԻԹԵՈՒՆԿԸ, ՃԱՆՃԸ. — ԱՅՍ ԿՆՆԻՆՆԵՍ ԻՐԱՐՈՒ ՀԵՏ ՈՒՆԵՑԱԾ ՆՄԱՆՈՒԹՈՒՆՆԵՐԸ: — Առնունք Ղորեակ մը . ի՞նչ բանով կը նմանի մեղուին :

1. Ճիշդ մեղուին պէս է . տեսէ՛ք անոր նման ունի վեց թաթեր . մարմինը բաժնուած է երեք գլխաւոր մասերու որք են . գլուխ . լանջ եւ որովայն :



ՊԱՏՎԵՐ 53. — Չորեակ կամ ծառոց բնիկն :

նոյնպէս մեղուն :

3 Թէ Ղորեակն եւ թէ մեղուն վեց թաթեր ունին իրենց կուրծքին տակ : Երկուքին ալ կուրծքին վերեւ, թիկունքին վրայ կը կցուին չորսական թեւեր . բայց մինչդեռ մեղուին թեւերը չորսն ալ թափանցիկ թաղանթներէ կազմուած են եւ կը ծառայեն թռչելու , Ղորեակին ստորին երկու թեւերը միայն թափանցիկ են , իսկ վերին երկու թեւերն անթափանց եւ կարծր ըլլալով կը ծաղուին ստորին թեւերուն վրայ եւ կը պաշտպանեն :



ՊԱՏՎԵՐ 54. — Մեղուանոց . — մեղուն կը շինէ մեղր գործարաններուն քաղցր հիւթով կը պատահուի :

4. Ղորեակին, ինչպէս նաեւ մեղուին որովայնը կազմուած է յաջորդական որոշ յօղուածներէ : Իրենց որովայնին օղակներէն շատերուն վրայ կը նշմարենք մանր ծակեր (չնչաճան), ահա այդ ծակերէն կը չնչեն միջատները : Ղորեակն եւ մեղուն օղին մէջ կը շնչեն :

Հապա՞ թիթեռնիկը :

5. Թիթեռնիկին մարմնոյն վրայ եւս կը նկատենք մի եւ նոյն բաները, գլուխ, աչք, բաղուկներ, կուրծք, ստորեւ ունենալով վեց թաթեր, եւ թիկունքին վրայ չորս գունաւոր թեւեր, որովայն, յաջորդական բազմաթիւ օղակներէ կազմուած :

Հա՛պա ճանճը :

6. Երկու թեւ ունի միայն ճանճը փոխանակ չորսի, բայց իւր մարմինը դարձեալ երեք մասի բաժնուած է, որք են գլուխը, լանջը, որովայնը . ունի վեց թաթեր, բողկուկներ, աչք, բազմաթիւ օղակներ որովայնին վրայ :



թիթեռնիկն եւ ճանճը հետեւեալ յատկութիւններով իրարու կը նմանին :

1. Ունին վեց թաթեր, իրենց մարմինը բաժնուած է երեք գլխաւոր մասերու . գլուխ, որ ունի երկու բողբոջներ . լանջ, որ կը կրէ վեց թաթեր ու թեւեր, եւ երրորդ, որովայն : Օդին մէջ կը շնչեն շնչան կոչուած մանր ծակերով որք կը գտնուին իրենց որովայնին օդակներուն վրայ : Ահա միջատներու գլխաւոր նկարագիրները :

2. Ոմանք չորս թեւեր ունին մեղուին, ջորեակին եւ թիթեռնիկին նման . ուրիշներ ունին երկու թեւեր, ինչպէս ճանճը, կան իսկ միջատներ (ինչպէս է լուն) որք բնաւ թեւ չունին :

3. Միջատները ամենէն աւելի այլազան եւ բազմաթիւ դասը կը կազմեն կենդանեաց . գրեթէ երկու հարիւր հազար տեսակ միջատներ կրնանք համրել, ասոնք ամենքն ալ ունին այն գլխաւոր նկարագիրները զորս թուեցինք : Այսպէս միջիւնները, բղէզները, զորս կը տեսնենք մացառներու եղբը, մարախներ որք ամառ ատեն, ձեր աման մէկ քայլին կը ցտակեն, չերեփակօթը որ գետակներու ափունքը կը թռչտի, ունին իրարմէ խիստ այլա-

ՊԱՏՅԵՐ 56. — Մարախ միջատ մ'է :

ներու ափունքը կը թռչտի, ունին իրարմէ խիստ այլազան ձեւեր, սակայն եթէ քրնները ուշով, կը տաննեք ամենուն մէջ միջատներու ատուկ որոր նր-



ՊԱՏՅԵՐ 57. — Մր-



ՊԱՏՅԵՐ 58. — Երե-

ՄԻՋԱՏՆԵՐՈՒ ԶԱՐԳԱՅՈՒՄԸ. — 1. Միջատները ձուէն ելած ժամանակ չունին իրենց վերջնական ձեւը : Գորտերուն նման, սովորաբար կը փոխեն իրենց արտաքին ձեւը : Իրրեւ օրինակ ճանճը :

2. Ծանճը ընդհանրապէս իւր ձուերը (որք կը կոչուին Յեփոս) աղբերու մէջ կամ փտելու վրայ եղող նիւթերու մէջ կ'ածէ . հոն իւր ձուերը կը գտնեն իրենց զարգացման կարեւոր սնունդն ու պայմանները : Ծանճին ձուերը շատ մանր են (պատ. 60) :

3. Աւելի լաւ կարենալ գիտելու համար ձուերը, կ'առնուենք խոշորացոյց մը, որովհետեւ աչքով լաւ չեն տեսնուիր : Խոշորացոյցը կազմուած է երկու կողմէն դուրս ելած գմբեթարդ ապակիէ մը որ բռնելու համար կոթ մը ունի : Երբ ուղենք զայն գործածել, մէկ ձեռքով կը բռնենք խոշորացոյցը աչքին մօտիկը բերելով գմբեթարդ ապակին, ապա միւս ձեռքով կը մօտեցունենք այն առարկայն զոր կ'ուզենք քննել, ջանալով տեսնել զայն ապակիին մէջէն : Այսպէս յստակօրէն կը տեսնենք ճանճի ձուին ձեւը :



ՊԱՏ. 59
Խոշորացոյց :

ՊԱՏ. 60.
A ճանճի ձուեր (բնական մեծութիւն)
B Խոշորացոյցով տեսնուած ճանճի ձու մը :

4. Եթէ առնուենք ճանճի ձու մը եւ թողունք ժամանակ մը, կը տեսնենք որ անկէ ո՛չ թէ ճանճ կ'ելլէ, հապա երկար որդի պէս բան մը կար որդի պէս բան մը :

5. Երկու անգամ մորթ փոխելէ յետոյ, երկու, երեք օրէն, կ'ըլլայ ճանճի Երբէն : Այս եղանակաւ է դարձեալ որ ջորեակի ձուէն

կ'ելլէ թրթուր մը որ կը կոչուի «տէրակ» որք, եւ մեծ փնասներ կը հասցունէ պարտէզներուն: Մի եւ նոյն կերպով շերամի հունտէն կ'ելլէ շերամի թրթուրը զոր թը-



Պատկեր 61. — Շերամը եւ իւր կենդանաւորութիւնը

թեւոյ տերեւներով կը մուսցանենք մետաքսի համար:

6. Ճանճին այս վիճակը հազիւ երեք, չորս օր կը տեւէ ամառ ատեն, այս միջոցին կենդանին կ'ըլլայ հետզհետէ աւելի գործունեայ եւ շատակեր:

7. Ի վերջոյ իւր գործունէութիւնը կը դադարի, մորթը կը թանձրանայ, թրթուրը կ'ըլլայ ձուածեւ, մէկ ծայրը քիչ մը սուր: Հազիւ կարելի է որոշել գլուխը. թաթ չունի, բայց տակաւին որոշ կը տեսնուին մարմնոյն օղակները. կենդանին այս վիճակին մէջ կը մնայ վեց, եօթն օրեր անշարժ, առանց սնունդի: Յայնժամ կ'ըսուի թէ ճանճի թրթուրը հարսնեակ եղեր է:

8. Սպիտակ որդը, ջրեակի փոխուելէ յառաջ, կ'ըլլայ նոյնպէս հարսնեակ. շերամն ալ թիթեռնիկ չեղած կը հիւսէ իրեն համար պատեան մը, մետաքսի բոժոժը, որու մէջ կ'ապաստանի հարսնեակ վիճակի մէջ:

ԱՆՆԱԸ ԿՍԱՍԲԱՆ ՄԻՋԱՏ ԵՂԱՑ. — Այս միջոցին հախորդներէն աւելի մեծ փոփոխութիւն մը տեղի կունենայ. շաբաթ մը վերջ, կատարեալ միջատ եղած, դուրս կ'ելլէ կենդանին հարսնեակէն: Հառարակ ճանճն է այժմ: Ունի վեց թաթեր, մարմինը բաժնուած է երեք մասերու, ունի երկու թեւեր թիկունքին վրայ:

Այս ճանճը կ'ածէ ձուեր որք իրենց կարգին պիտի կրեն սոյն փոփոխութիւնները զորս վերեւ յիշեցինք. 1⁰. ձու, 2⁰. թրթուր, 3⁰. հարսնեակ, 4⁰. կատարեալ միջատ (ճանճ):

ԱՄՓՈՓՈՒՄՆ ԴԱՍՈՒ

1⁰. ՆՁՊՈՍ ԿԸ ԱՆՆԱԸ ԿՍԱՍԲԱՆ ՄԻՋԱՏ ԵՂԱՑ. — Միջատները յօդաւոր կենդանիներ են, ունին վեց թաթեր, իրենց մար-

մինը բաժնուած է երեք որոշ մասերու, գլուխ, լանջ եւ որովայն: Օղին մէջ կը շնչեն: Մեղուն, ջորեակը, թիթեռնիկը, մարտիը, ճանճը միջատներ են:

Ի՞նչպէս եւ զԱՐԳԱՆԱՆ ՄԻՋԱՏԵՐԸ. — Չունեն կ'ելլէ յօշաւոր կենդանի մը որ կը սողայ եւ որդի կը նմանի աւելի, կը կոչուի Բը՛՛ւօօր եւ չունի կատարեալ միջատներու յատկութիւնները:

Միջոցէ մը վերջ, որ կրնայ մէկ շաբաթէն մինչեւ մէկ ևրկու տարի տեւել, յաճախ յաջորդական բազմաթիւ մորթափոխութիւններէ յետոյ, թրթուրը կը դադրի իւր գործունէութենէն եւ կ'ըլլայ անշարժ: Հարմարեալ կը փոխուի, իւր մորթը կը կարծրանայ, եւ յաճախ կը շինէ պատեան մը, մետաքսէ բոժ մը, ինչպէս շերամը, պատապարուելու համար անոր մէջ:

Անկէ յետոյ, կը կրէ վերջին փոփոխութիւն մ'ալ, կ'ըլլայ հարմարեալ ֆիջար եւ ճու կ'ածէ:




Դ Ա Ս Ժ Ե .

ՈՒՐԻՇ ՏԵՍԱԿ ԵՅԴԱՒՈՐ ԼԵՆԿԱՆԻՆՆԵՐ
(ՍԱՐԳԵՐ, ՕՉԱՍԱՆԴՐՆԵՐ, ՈՂՈՐԿԱՊԱՏԵՍԱՆՆԵՐ,
ՈՐԿԵՐ)

ՍԱՐԳԵՐ ԵՒ ՄԵՋԻՆԵՆԵ ՄԷՋ ԵՂԱՅ ՏԱՐԵՐՈՒԹԻՒՆԸ. — Անաւասիկ սարդ մը որ յաճախ փայտանոցին կամ պարտիզին մէկ անկիւնը կը շինէ իւր ճարտար ոստայնը՝ այս ալ ունի յօղաւոր մարմին եւ թաթեր:

Միջա՞մ է թէ ոչ:

1. Սարդը չունի թեւեր. համեմատենք անթեւ միջատի մը հետ, ինչպէս է գործաւոր մըջիւն մը (պատ. 57):



ՊԱՏԿԵՐ 62. — Սարդն եւ իւր նոսպը

Համարենք թէ քանի՞ թաթեր ունի. բոլոր միջատներուն նման, մըջիւնն ալ ունի վեց թաթեր: Սարդին թաթերը քանի՞ են. — Ութ. ահա՛ առաջին տարբերութիւնը: Անհնարին է սարդին գլուխն որոշել լանջէն, մարմինն երկու գլխաւոր մասերու միայն բաժնուած է, մին կը կրէ

իւր վրայ ութ թաթերը եւ երկու կարթեր որք զեռեղուած են գլխուն առջեւի կողմը. իսկ միւսը, յաջորդական օղակներէ կազմուած է, զոր որովայն կ'անուանենք:

2. Ուրեմն սարդը միջատ չէ:

ՍԱՐԿԻ ՈՍՏԱՅՐԸ. — 1. Դիտենք թէ պարտէզներու սարդը կը հիւսէ ոստայն, որսալու համար թեւաւոր միջատներ որոցմով կը մնանի:

2. Դիտենք սարդը մինչ կը սկսի իւր ոստայնը հիւսել. Եթէ ուշով դիտենք, պիտի տեսնենք որ մարմնոյն ստորին ծայրը կան երկու դուրս ցցուած մասեր, Բէ՛ւօօր կոչուած, որոցմէ՛ զուրս կ'ելլեն բազմաթիւ խիստ նուրբ թելեր:

3. Երբ այս թելերը դուրս կ'ելլեն թելահանին բազմաթիւ ծակերէն, սարդն իւր թաթերով կը միացունէ զանոնք եւ կը կազմէ նուրբ եւ հաստատուն թել մը: Իւր թաթերու ծայրերով որք երկերկու ճանկեր ունին, կը հիւսէ թելերը եւ ուղած ուղղութեակը կը շարէ զանոնք:

4. Սարդն իւր ոտայնը շինելու համար կ'ընտրէ երկու յարմար ոտեր որոց մէջ կը ձգէ շատ մը թելեր ճառագայթի ձեւով մի եւ նոյն կեղերունէն անցնող, յետոց կու գայ կեղերոնը, ուրկէ կը մեկնի մանուածածեւ դառնալով, նոր թելեր կը զեռեղէ ընդ լայնութիւնն իրար միացունելով առջի թելերը :

5. Ապա, ոտայնին եղբը, տերեւի մը տակ թաքստոց մը կը շինէ իրեն համար, հոն կ'ածէ իւր ձուերը զորս ցուրտէն պատսպարելու համար խիտ հիւսուածքով մը կը պատէ : Սարդի ձագերը, երբ ելլեն ձուէն, կը շինեն թեթեւ թելեր, որոցմէ կախուած կը ծածանին օդին մէջ. հորմը զանոնք թելերէն առ կախ կ'առնու կը տանի ուրիշ տեղ :

ՅՈՂՎ ԵՒ ՅՈՒՂՍՈՒ. — ՕՁԱՍՏՆԳՐԵՆԵՐԸ. — 1. Երբեմն կը տեսնենք որ քարերու կամ կեղեւներու պատառուածքէն զուրս կ'ելլեն երկար, փայլուն անասնիկներ բազմաթիւ թաթերով, ցողիկեր են ասոնք :




ՊԱՏԿԵՐ 63. — Օձասանդ (ցողի) :

Կը կրէ բողկուկներ եւ ծնօտ : Սակայն ոչ միջատներու յատկութիւնն ունի եւ ոչ սարդերու :

2. Յուլօսը, զոր կը գտնենք հողին երեսը կամ տերեւներուն վրայ եւ որ չըլլալով մտակեր, մեռած նիւթերով միայն կ'ապրի, շատ կը նմանի ցողիկին. միայն թէ մարմնոյն իւրաքանչիւր յօդուածն ունի երկու զոյգ թաթեր փոխանակ մէկի :

Քննենք անոնցմէ մին. օդին մէջ շնչող յօդաւոր կենդանի մէջ, մարմնոյն իւրաքանչիւր յօդուածն ունի զոյգ մը թաթ, Գլխուն վրայ

3. Այս յօդաւոր կենդանիները, որք ունին բազմաթիւ յօդուածաւոր թաթեր եւ կը շնչեն օդին մէջ, չըլլալով ոչ միջատ եւ ոչ սարդ, ընդհանուր անուամբ կը կոչուին օջասնոր կամ քէլօրոն :



ՊԱՏԿԵՐ 64. — Յուլս կամ կասուակ :

ԵՆՅԳԵՏԻՆ ԵՒ ԶՐԻ ՄԱՐԱՆ. — ՈՂՈՐԿԱՊԱՏԵԱՆՔ. — Գեւտակի մէջ յաճախ կը գտնենք խեցեւտիներ, հոն կը գտնենք նմանապէս շատ մանր կենդանիներ մատնաչափ մը երկարութեամբ եւ երեւոյթով խեցեւտինէն խիտ տարբեր, որք կը կոչուին ջրի մարախ : Անոնք խեցեւտին մը եւ ջրի մարախ մը : Ի՞նչ բանով կրնան իրարու նմանիլ այս երկու կենդանիները, որք ի սկզբան այնչափ տարբեր կ'երեւին թէ ձեւով եւ թէ մեծութեամբ :

1. Նախ, զետեսը թէ յօդաւոր կենդանիներ են ասոնք. իրենց մարմինը որոշակի բաժնուած է յաջորդակիան յօդուածներու. նոյնպէս միջատներուն նման, ունին յօդաւոր թաթեր : Սակայն նոյն ատեն կը տեսնենք թէ միջատներ չեն, վեցէ աւելի թաթեր ունին եւ իրենց մարմինն երեք գլխաւոր մասերու բաժնուած է :

2. Ասկէ զատ, եթէ ջրէն հանենք խեցեւտին մը կամ ջրի մարախ մը եւ թողունք զայն գետինն օդին մէջ, շատ չանցած կը մեռնի, նոյն խակ եթէ անունդ տանք : Օդին մէջ չկրնար շնչել : Զուկերուն պէս, խեցեւտինն ու ջրի մարախը ջրոյ մէջ շնչելու համար յօրինուած են :

3. Այսպէս ջրի մէջ շնչելու համար յօրինուած յօ-

զաւոր կենդանիներն առ հասարակ իրենց վրայ ունին շատ կարծր մորթ մը, խեցդեմանին, ջրի մարտինս պէս: Իրենց մորթը տոգորուած է հանքային նիւթով մը որ զայն հաստատուն կ'ընէ, ոչոքի ու փայլուն պատեան մը կը կազմէ:

Այս պատճառաւ է որ ոչորէսպատեան կը կոչուին ջրէն մէջ շնոր յարտարները:

ԵՐԿԵՄԱՅԵ, ՏԱՐՈՒՄ. — ՈՐԿԵ. — 1. Այժմ դիտենք գեանի որդ մը, երկրմայր մը. մեր տեսած կենդանիներէն շատ տարբեր է, ոչ միջատի կը նմանի, ոչ ողորկապատեանի, ոչ սարդի եւ ոչ օձաւանդի. չունի խեցի, մորթին երեսը կարծրացած է իսկ:



ՊԱՏԱԿԵ 65. — Երկրմայր:

2. Յօդաւոր կենդանի մ'է սակայն: Մարմինը որոշ կերպով կազմուած է քով քովի դրուած շարք մը օղակներէ, միայն թէ չունի յօդաւոր թաթեր:

3. Հողին վրայ կը սողայ եւ իւրաքանչիւր օղակի աջ ու ձախ կողմերն ագուցուած թելի ձեւով մանր ելուստներու շարժմամբ կը տեղափոխի:



ՊԱՏԱԿԵ 66. — Տգրուկ (գլուխը պատկերին աջ կողմն է դէպ ի վեր): կը փակցունէ շիշին կողին, յետոյ կը ձռի, տուտը կը մօտեցունէ զլսոյն եւ զայն ալ կը փակցունէ, ապա կը

բարձրացունէ գլուխը, երկարելով կը փակցունէ զայն աւելի հեռին եւ այսպէս հետզհետէ: Տղրուկը կ'ապրի ջրին մէջ եւ ոչ երկրմայրին նման, օդին մէջ. կը սնանի ջրային անասնիկներով եւ նոյն իսկ կը յարձակի խոչոր կենդանիներու վրայ, վասնզի իւր բերանը զինեալ է երեք հզոր ծնօտներով որք վէրք կը բանան մորթին մէջ, եւ տղրուկը զիւրութեամբ կը ծծէ կենդանւոյն արիւնը:

5. Երկրմայրին նման, տղրուկն ալ ոչ խեցի ունի եւ ոչ յօդաւոր անդամներ, մի միայն իւր մարմնոյն կողմնական շերտերուն եւ կանոնաւոր կերպով շարուած բիծերուն շնորհիւ կը հասկնանք թէ տղրուկը յօդաւոր կենդանի մ'է:

6. Կ'ըսենք թէ երկրմայրն եւ տղրուկն ոչոք էր են:

ԱՄՓՈՓՈՒՄՆ ԴԱՍՈՒ

Սորվեցանք միջատ չեղող քանի մը տեսակ յօդաւորներ, ամփոփենք այդ կենդանիներու գլխաւոր դրոշմները:

ՍԱՐԿԵ. — Սարգէլն ունին ութ թաթեր, իրենց մարմինը բաժնուած է երկու գլխաւոր մասերու, մին՝ գլուխն եւ լանջը իրարու կցուած, միւսը՝ որովայնը: Մարդերէն շատերը կը հիւսեն ոստայն՝ միջատներ որսալու համար. այսպէս են պարտէզներու սարգերը:

ՕՁԱՍԱՆԿՐԵՆ. — Օջաւնդները սարգերուն նման կ'ապրին օդին մէջ. ունին երկար մարմին բազմաթիւ յօդաւորներէ կազմուած. իւրաքանչիւր յօդուած ունի յօդաւոր թաթեր, ցողկին յօդուածները՝ մէկ մէկ զոյգ, յուլոսիներն երկերկու զոյգ են:

ՈՂՈՐԿԱՊԱՏԵԱՆՆԵՐ. — Ողորկապատեան կը կոչուին այն յօղաւոր կենդանիներն որք կը չնչն ջրին մէջ (կամ դուն ուրեք խիստ խոնաւ օդի մէջ, ինչպէս նեպուկները) եւ չեն կրնար ապրիլ չոր օդով :

Ահաւասիկ այս կենդանեաց գլխաւոր դրոշմները :

Ողորկապատեաններն առ հասարակ ունին կարծրացած մորթ, խեցի, զոր մեծնալով ժամանակ առ ժամանակ կը փոխեն : Մեծ մասամբ ունին բազմաթիւ յօղաւոր թաթեր . իրենց մարմնոյ օղակները ուղիւրաբար դիւրաշարժ են, այնպէս որ կենդանին կրնայ իւր ստորին երեսին կողմը ծախ :

ՈՐԿԵՐ. — Մինչդեռ սարգերը, օձասանդրներն եւ ողորկապատեաններն ունին յօղաւոր անդամներ, որքերը չունին որ եւ է անդամ, իրենց մարմինը միայն կազմուած է յաջորդական օղակներէ : Միւս յօղաւոր կենդանիներու նման չունին խեցի, եւ ոչ իրենց մորթը կարծրացած է : Այսպէս են երկրմայրն եւ տղրուկը :

Դ Ա Ս Ժ Գ .

ԿԱԿՈՒՂ, ՈՉ ՅՕԳԱՒՈՐ ԿԵՆԳԱՆԻՆԵՐ

(ԿԱԿՂԱՄՈՐՔՆԵՐ)

ԵՂՈՐԿՁՆ ԵՒ ՈՍՏՐԷՆ — ԿԱԿՂԱՄՈՐՔՆԵՐ. — 1. Արդէն համեմատեցինք խղունջն եւ խեցեգետինը : Գիտենք թէ խղունջը յօղաւոր կենդանի մը չէ . իւր մարմինը կը կազմէ

կակուղ զանգուած մը ուր չենք գտներ յաջորդական օղակներն որոցմով կազմուած է որդերու մարմինը :



ՊԱՏԱԿԵՐ 67. — Խղունջն անուկը կենդանի մ'է :

2. Գիտենք ոտարէն, կա՞ն յօղուածներ մարմնոյն մէջ, բնա՞ւ . օղակներու հետքն անգամ չկայ իւր կակուղ մարմնոյն մէջ, որ խեցիի մը երկու մասերով պատսպարուած է : Խղունջին նման, իւր խեցին ունի իբրեւ ապաւէն, ուր կը թաքչի վըտանդի ատեն գոցելով անոր քացուածքը : Այս քարեղէն խցիկն աւելի կարծր է քան ողորկապատեաններու խեցին : Փոխանակ խղունջին խե-



ՊԱՏԱԿԵՐ 68. — Ոսրէ :

ցիկն նման պարուրածեւ ըլլալու, բաժնուած է երկու տիպերու, թէեւ երկուքն ալ կազմուած են մի եւ նոյն նիւթէն եւ կը ծառային կենդանոյն պաշտպանութեան :

3. Այն կենդանիներն՝ որք, այսպէս ունենալով կակուղ մարմին, չունին բնաւ անդամ եւ մեծադոյն մասամբ զուրսէն կարծր խեցիով մը պաշտպանուած են, կը կոչուին կակու-
ճորբ կենդանիներ:

4. Խղունջը, ոստրէն, խլէզը, ձկնականջը կակ-
ղամորթներ են:

ԿԱԿՂԱՄՈՐԹՆԵՐՈՒ ԱՅՈՒ ԵՒ ԱՅՈՒ ՏԵՍԱԿՆԵՐԸ. — ԽՂՈՒՆՋ, ԽԼԷԶ. — ՍՈՂԱՅՈՂ, ԿԱԿՂԱՄՈՐԹՆԵՐ. — 1. Խղունջին խեցին գալարուած է եւ մէկ կտորէ կազմուած:

Բաւական որոշ կը տեսնենք իւր գլուխը շնորհիւ բերանին եւ աչերուն որք կակուղ թիւերուն ծայրը զե-
տեղուած են (խղունջին աչքն են ինչ որ ուսմիկը կը կոչե-
կղջիւր):

2. Գիտենք թէ ինչպէս կը տեղափոխի կենդանին, չունի անդամներ, չունի իսկ նուրբ ստեղծներ երկրմայրին նման, որպէս զի կարենայ քաշել: Կը սողայ հողին վրայ մարմնոյն ձեւը փոխելով:

3. Խլէզները կակուղ կենդանիներ են, շատ կը



ՊԱՏՎԵՐ 69. — Խլէզ կամ շողոք:

Նմանին խղունջներուն, բայց ասոնց նման խեցի չունին, կամ շատ փոքր եղած ատեն միայն ունին խեցի: Ասոնք պ կը քաշեն սողալով գետնին վրայ կամ տերեւներուն վրայ, որոցմով կը սնանին:

միայն կ'ունան խլէզներ որք մինչեւ վերջ ունին մանր խեցի վրայ: Երբ, նոյն իսկ եթէ զիտենք հասարակ խլէզն որոյ խեցի չկայ բնաւ խեցի, կը տեսնենք թէ կակղամորթ է, վասն զի չունի յաջորդական օղակներ իւր մարմնոյն մէջ:

5. Խղունջը, խլէզը կակղամորթ կենդանիներ են:
ՈՍՏՐԷ. — ԵՐԿՈՒ ՏԵՊԵՐ ՈՒՆԵՑՈՂ, ԵՒ ԱՆՇԱՐԹ ԿԱԿՂԱՄՈՐԹՆԵՐ. — 1. Խղունջին խեցին մէկ կտոր մ'է, իսկ ոս-
տրէին խեցին, ինչպէս զիտէք, կազմուած է երկու ան-
ջատ մասերէ, որք կրնան իրարմէ զատուիլ կցուածի մը շնորհիւ, եւ կը կոչուին խեցիին երկու րեպերը: Երբ ծո-
վուն մէջ զիտենք ոստրէները, կը տեսնենք որ ջրին տակ, ժայռերու վրայ հաստատուած են անոնք: Իրենց մեծ տիպով հաստատուած են հողին, մինչդեռ միւսը կը կազմէ տեսակ մը կախարիչ, զոր կենդանին կրնայ բաց թողուլ, որպէս զի ծովուն ջուրը գաց ողողել իւր մարմնը: Առ ուսնց տեղէն իսկ չարժեւու, բերանով կը կլլէ բոյսերուն եւ մանր կենդանիներու բեկորներն որք կը ծփան ջրին մէջ, երբոր անցին առջեւէն:

2. Կենդանին կրնայ նոյնպէս ամուր փակել փոքր տիպը մեծին վրայ, երբ վտանգ մը կը սպառնայ իրեն եւ կամ ձկնորսներն երբ կը հանեն զինքը ծովէն: Այս վերջին պարագային, իւր խեցիին մէջ կը պահէ մեծաքանակ ծո-
վու ջուր, եւ փակուած կը մնայ կենդանին, սնանելով ջրին մէջ գտնուած բոյսերու կամ կենդանիներու բեկոր-
ներով:

Ոստրէն, փակելու համար իւր խեցին, կը կծկէ կցուածին այն մասն որ կը միացունէ երկու տիպերը, եւ զոր կը կարենք երբ ուղենք ոստրէն հանել ուսել:

3. Արգարեւ ոստրէն ջրի մէջ չնչելու համար յօ-
րինուած կակղամորթ մ'է, մինչդեռ խղունջն եւ խլէզը օդին մէջ միայն կը շնչեն: Եթէ բաց մնար ոստրէին խե-

ցին ջրէն դուրս, կենդանին չպիտի կարենար բնակող
ապրիլ :

4. Ոստրէն, երբ ձուէն ելլէ, շատ մանր կ'ըլլայ
կրնայ ջրին մէջ լուղալ: Շատ չանցած կը հաստատուի
ջրին յատակը, ժայռի մը վրայ, նուրբ պատեան մը կը
կազմուի իւր մարմնոյն շուրջ եւ հետզհետէ կ'առնու մեր
քննած ոստրէին ձեւը, խեցին կը մեծնայ եւ կը թանձրա-
նայ նորանոր խաւերով: Շատ դիւրաւ կրնանք որոշել
այս խաւերը, եթէ ուշով զիտենք ոստրէի խեցի մը:

5. Ի մի բան, ոստրէն կակղամորթ մ'է, կ'ապրի
ծովուն խորը կառչած, խեցին ունի երկու տիպ կամ
պատեան. ջրի մէջ ապրելու համար միայն յօրինուած է,
չունի աչք, ոչ խկ գլխու հետք:

Ա Մ Փ Ո Փ Ո Ւ Մ Ն Դ Ա Ս Ո Ւ

ՔԻ ԻՆՏԵՐՆԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱԿՂԱՄՈՐԹՆԵՐԸ. — Կակ-
ղամորթ կենդանիներու մարմինը չունի յաջորդական յօ-
դուածներ, կ'աչք է եւ յաճախ կարծր ու հանքային խե-
ցիով մը պատուպարուած: Խեցին մերթ մէկ կտորէ կազ-
մուած եւ պարուրած է, ինչպէս խղունջը, յայնժամ
կենդանին կրնայ մէջը թաքչիլ մարմինը կծկելով: Կան
ուրիշ կակղամորթներ, ինչպէս ոստրէն, ձկնականջը,
որոց խեցին կազմուած է երկու տիպերէ, կենդանին
կրնայ փակել զանոնք ինքզինքը պաշտպանելու համար,
կամ բանալ ջրին մէջ գտնուած սնունդն առնլու համար:

ԿԱԿՂԱՄՈՐԹՆԵՐՈՒ ԱՅԻ ԵՒ ԱՅԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ. — Կան կակ-
ղամորթներ որք կը սողան գետնի վրայ, այսպէս են
խղունջն եւ խլէզը. կան ուրիշներ որ փոքր եղած ատեն

միայն կրնան շարժիլ եւ ապա կը հաստատուին ժայռերու
վրայ, այսպէս են ոստրէն, ձկնականջը:

Կակղամորթներն այլ եւ այլ նիւթերով կը մնանին: Խլէզն
աւելի բոյսերով կը մնանի, կը կտրոտէ զանոնք իւր կարծր
լեզուով: Ոստրէն կը մնանի ծովու ջրին մէջ գտնուած
մանր կենդանիներու բեկորներով. կը բանայ իւր կակղ
բերանը եւ կը կլլէ զանոնք:

Դ Ա Ս Ժ Է.

Ճ Ա Ռ Ա Գ Ա Յ Թ Ա Ջ Ե Ի Կ Ե Ն Դ Ա Ն Ի Ն Ե Ի

ՀԱՄԵՄԱՏՈՒԹԻՒՆ ՄՈՎԱՍՏՂԻ ԵՒ ԵՂՈՒՆՋԻ. — 1. Ահա-
ւասիկ կենդանի մը, բնաւ չնմանիր մեզ ծանօթ կեն-
դանիներուն, յաճախ կը գտնենք զայն ծովախուռնքը: Չե-
տով աստղի մը նմանելուն համար կը կոչուի Զոլուստը կամ
Զոլուստ:


2. Մարմինն արտաքուստ կարծր է, կտրե՛նք, կա-
կուղ է ներսը, կակղամորթի մը մարմնոյն պէս, ծո-
վաստղն անոսկր, անողնայար կենդանի մ'է:

3. Մարմինը յաջորդական օղակներէ կազմուած չէ,
որով յօդաւոր կենդանի չէ:

4. Որ եւ է կակղամորթի ալ չնմանիր: Խղունջն ու
ծովաստղն իրարու հետ համեմատենք:

5. Խղունջն ունի ալ ու ձախ, զորս կրնանք ի-
րարմէ որոշել: Եթէ զիտենք խղունջին գլուխը, կը տես-
նենք որ երկու երկար եղջիրներէն մին ալ կողմն է,

միւսը՝ ձախ . Խղունջին մարմինն ունի երկու կողմ . ինչ որ կայ մէկ կողմը , կայ նաեւ միւս կողմը :



ՊԱՏՎԱՏԵՐ 70. — Ծովաստղ (բնական մեծութեամբ) :

6. Տեսնենք թէ ծովաստղն ալ այսպէ՞ս է :


Մարմինն ունի հինգ հաւասար թևեր որք այլ եւ այլ ուղղութեամբ կ'երկարին իրարմէ անջատ : Ո՛ւր է աջը , ո՛ւր է ձախը , անկարելի է որոշել :

7. Այսպէս , կը տեսնենք թէ ծովաստղն ոչ ողնայարակոր է , ոչ յօդակոր եւ ոչ կակղամորթ :

ՊՈՎԱՏՎԱՏԵՐ ՈՒ ԲՈՒՍՏԵՐ . — ՀԱՌԱԳԱՅՑՄԱՆ ԿՆՏՐԱՆՈՒՆԵՐ

— 1. Ծովուն տակ գտնուող ծառերու ստորտար , ինչպէս Միջերկրական ծովու մէջ կը պատահի , կը գտնուին եր-

բեմն ծառի նման կենդանիներ , ինչպէս կը ցուցունէ պատկերը , ասոնք կը կոչուին քոստ : Փոքրիկ ծաղիկներով ծածկուած տունկ մ'է կարծես , Բայց եթէ մօտէն քննենք , կը տեսնենք թէ կակղամորթի մը խեցիին նման կարծր քարեղէն ձիւղերէ կազմուած է . կը տեսնենք նոյնպէս թէ , այն՝ զոր ի սկզբան ծաղիկներ կարծած էինք , այդ քարեղէն ձիւղերուն մէջ հաստատուած մանր կենդանիներ են .



ՊԱՏՎԱՏԵՐ 71. — Բուսի կենդանիներու հաւաքում մ'է :

մանր բազուկները , կամ մէկէն ի մէկ կը փակեն դանոնք իրենց անունդներն առնուլու համար :

2. Այս մանր կենդանիները բոլորն ալ իրարու միացած են քարեղէն նիւթով մը որ հետզհետէ կազմուած է իրենց մարմնոյն շուրջ . այս հասարակաց բնակարանն , ուր հաստատուած են բոլոր կենդանիները , կը կոչուի պոլիպէն :

3. Խոշորացոյցով մեծցունելով , քննենք բուստին այս կենդանիներէն մին , ինչպէս ծովաստղին նոյնպէս այս կենդանւոյն մարմնոյն մէջ չկայ աջ ու ձախ , չենք կրնար գանազանել երկու կողմերը :



ՊԱՏՎԱՏԵՐ 72. — Բուսի կենդանիներ :

Ամէն կողմ հաւասարապէս կ'արձակէ իւր ձիւղերը որք , ծովաստղին բազուկներուն նման , ճառագայթներու ձեւով շարուած են :

4. Այս կարգի կենդանիները, որոց մարմնոյն աջն ու ձախը դանդաղանել կարելի չէ, եւ իրենց մարմնոյն մասերն առ հասարակ ճառագայթի ձեւով յօրինուած են, կը կոչուին ճառագայթային կենդանիներ :

ԱՄՓՈՓՈՒՄՆ ԴԱՍՈՒ

ՃԱՌԱԳԱՅՅՈՒՋՆԵՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ. — Ճառագայթային կենդանիներ կը կոչուին այն մանր կենդանիները, որք չունին աջ ու ձախ : Իրենց մարմնոյն մասերը ճառագայթներու ձեւով շարուած են ընդհանրապէս :

Ոմանք ունին կարծր եւ հանքային խեցի մը, այսպէս է ծովաստղը, այլք՝ ինչպէս բուստի կենդանիները, ունին կալուղ մարմին, բայց կրնան գրեթէ ամբողջովին ապաստանիլ հանքային, կարծր ընակարանի մը մէջ զոր իրենք կը չինեն եւ ուր կ'ապրին ընկերութեամբ :

ԴԱՍ ԺԹ.

ԱԶԻՈՎ, ԱՆՏԵՍ, ՇԱՏ ՄԱՆՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ

ՄԱՆՐԱՆԵՏ. — Քննենք սա ամանին ջուրը, որոյ մէջ թողած ենք քանի մ'օր ծաղիկներ : Պարզ աչքով, բեկորներ միայն կը նշմարենք մէջը : Առնուէք լիւթիլ մը այս ջուրին եւ դնենք սպակեայ թիթեղի մը վրայ, ծած-

ԴԱՍ ԺԹ.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՄՓՈՓՈՒՄՆ

ԿԵՆԴԱՆԻՔ



ԹԻ ԻՆՉՊԵՍ ԿԸ ՃԱՆՁՆԱՆՔ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ. — 1. Գրեթէ բոլոր կենդանիները շարժելու, գնալու համար ունին մասնաւոր գործարաններ, ոմանք ունին թաթեր, այլք թեւեր կամ լուղարաններ, կան ուրիշներ, ինչպէս են օձերը, որ կը յառաջանան իրենց մարմինը կծկելով, աղբուկն ունի ծծարան եւ ջրածծիներն ունին նուրբ արտեւանուէք որոց միջոցաւ կը շարժին : Սակայն կան նոյնպէս կենդանիներ, որք կը մնան հաստատուած ժայտերու վրայ. ոսարէն կը բացուի կը գոցուի. բուստի մանր կենդանին կը տարածէ իւր ութ բաղուկներն որոցմով կը բռնէ իւր որան եւ կը տանի բերանը : Այսպէս բոլոր կենդանիներն առ հասարակ կ'ընեն Ինքնահամ շարժումներ :

Բոյսերը չունին նմանօրինակ շարժումներ :

2. Կենդանեաց շարժումները կը ցուցունեն թէ զգայուն են : Դպչինք որ եւ է կենդանիի մը, չունի մը, խեցղեանի մը կամ խզունջի մը, պիտի ջանայ փախչիլ, իւր շարժումներէն կ'իմանանք թէ զգացած է վէրքը, թէ զգայուն է : Վիրաւորենք կաղնի մը, չարժիր, բնաւ չզգար :

3. Բոլոր կենդանիները գորս ուսանք, կատուէն

սկսեալ մինչև մանրագիտական ջրածծին, ունին բերան, ուրիշ ներս կը մտնեն սնունդները :

4. Ամփոփենք կենդանեաց յատուկ նկարագրիւնները -
Կենդանիք կը քաղեն, կամ գոնէ ինքնակամ շարժումներ կ'ընեն, կը զգան, առ հատարակ ունին բերան, ուրիշ կը մտնեն սնունդները : Կենդանեաց ամբողջութիւնը կը կազմէ կենդանակամ Բախարութիւնը :

ԿԵՆԴԱՆԵԱԿԱՆ ԹԱԳԱՌՈՐՈՒԹԵԱՆ ԳՒԽԱՌՈՐ ԲԱՅՈՒՆՆԵՐԸ . —
Տեսանք բազմաթիւ կենդանիներ, ցուցակի մը մէջ ամփոփենք անոնց իրարու հետ ունեցած նմանութիւնները, կամ այն տարբերութիւնները՝ որոցմով իրարմէ կը զանազանին :

Իրարու քով բերենք այն կենդանիներն որք ամենէն աւելի կը նմանին միմեանց, կամ իրարմէ զատենք այնպիսիներն որք խիստ կը տարբերին : Այսպէս, կրնանք բաժնել մեզ ծանօթ կենդանիները հինգ զլխաւոր խումբերու, հինգ մեծ Բախարութիւններու, որք են .

1. ՈՂՆԱՅԱՐԱՐԱՆՈՐՆԵՐ (ՈՍՏՐԵՆՈՐ ԿԵՆԴԱՆՆԵՐԸ)

Ասոնք ունին ներքին կմախք, կազմուած բազմաթիւ ոտկերէրէ, որոց ամենէն կարեւորները կը կազմեն ունայաբակամ սիւնը : Այս կենդանիք ունին կարմիր արիւն :

Օրինակի համար. կատուն, մողէզը, գորտը, ծածանը :

2. ՅՕԿԱՆՈՐՆԵՐ (ՅՕԳՈՒԱԾ ՈՒՆԵՅՈՂ ԿԵՆԴԱՆՆԵՐԸ)

Ասոնք չունին ներքին կմախք, իրենց մարմինը կազմուած է յաջորդական յօդուածներէ կամ օղակներէ եւ յաճախ արտաքուստ պատած են խեցիով :

Օրինակի համար. մկզուն, օճաւանդը, սարդը, խեցզետիւնը, կրկնայրը :

3. ԿԱԿՂԱՄՈՐԹՆԵՐ (ՅՕԳՈՒԱԾ ՉՈՒՆԵՅՈՂ ԿԱԿՈՂ ԿԵՆԴԱՆՆԵՐԸ)

Կակուղ են, չունին ողնայար, չունին յօդուածներ : — Ընդհանրապէս ունին արտաքին պատեան պատուպարուելու համար :

Օրինակի համար. խղուշը, սօսրէն, ձկնականջը, խլէզը :

4. ՀՄՈՒԱԳԱՅԹԱՉԵԻՔ

Անոսկր են, չունին ոչ աջ եւ ոչ ձախ . իրենց մարմինը կազմուած է կեզրոնական կէտէ մը, որոց շուրջ կ'երկարին ճառագայթները :

Ինչպէս, ծովասողը, բուստը :

5. ՆԱԽԱԿԵՆԳԱՆԻՆԵՐ (ՇԱՏ ՄԱՆՐ ԵՒ ՇԱՏ ՊԱՐՉ ԿԵՆԴԱՆՆԵՐԸ)

Առ հասարակ մանրադէտով տեսանելի կենդանիներ են, չատ պարզ կազմութիւն մ'ունին :

Օրինակի համար, ջրածծիները :

ՈՂՆԱՅԱՐԱՐԱՆՈՐՆԵՐՈՒ ՄԵԾ ԲԱՅՈՒՆ ԱՅՈՒ ԵՒ ԱՅՈՒ ԿԱՍԵՐԸ . —
Իւրաքանչիւր բաժնի կենդանիներուն մէջ եւս կրնանք նորանոր խումբեր կազմել եւ այլ եւ այլ դասերու բաժնել զանոնք :

Աւնունք ողնայարաւորներու մեծ բաժինը : Գիտենք թէ ողնայարաւոր կենդանիներն, ամենքն ալ իրարու չեն նմանիր :

Ողնայարաւորներու մեծ բաժինը կը բաժանուի հինգ զատուր, որք են .

1. ՍՏՆԱԻՈՐՆԵՐ

Ողնայրաւոր կենդանիներ են . ասոնք , առ հասարակ մազով ծածկուած , մայրը կաթով կը սնուցանէ ձագերը : — Տաք կենդանիներ են , Օղին մէջ կը չնչնեն : Օրինակի համար , ոզնին , չիղջը , կուղբը :

2. ԹՈՒՉՈՒՆՆԵՐ

Ողնայրաւոր կենդանիներ են փետրով ծածկուած , կաթով չեն սնուցաներ իրենց ձագերը , որք ձուէն կ'ելլեն : — Տաք կենդանիներ են , օղին մէջ կը չնչնեն :

Ինչպէս , հաւը , ագռաւը , ծիծառնը :

3. ՍՈՂՈՒՆՆԵՐ

Ողնայրաւոր կենդանիներ են , իրենց մորթը լերկ է կամ կեղծ թևիով ծածկուած : — Յուրա կենդանիներ են եւ օղոյ մէջ կը չնչնեն :

Ինչպէս , մողէղը , լորտուն , իժը , կրիայն :

4. ԳՈՐՏԱԶԳԻՆՆԵՐ

Ողնայրաւոր կենդանիներ են . իրենց մորթը լերկ է , կերպարանափոխութիւններ կը կրեն : — Յուրա կենդանիներ են , փոքր հասակի մէջ կը չնչնեն ջրին մէջ , իսկ մեծնալով օդի մէջ կը չնչնեն :

Օրինակ . գորտը , գոգօյը , սալամանդրը :

5. ԶՈՒԿՆԵՐ

Ողնայրաւորներ են , առ հասարակ ճշմարիտ թև-փեր ունին իրենց վրայ : — Յուրա կենդանիներ են , ջրին մէջ կը չնչնեն միշտ :

Օրինակի համար , ծածանը , պերկեն , օձաձուկը :

ԲԱՌԳՐՔՈՅԿ

(ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐՈՒ ՉԱՄԱՐ)

ԱՎԱՆՋ (ursuffin), oreille externe

— (միջին) , — moyenne . nr ունի չորս ուղր, 1. Մորս (mar-teau). 2. Սալ (enclume). 3. Ուպկաձեւ (os lenticulaire). 4. Ապակողակ (étrier).

— Գերքին, oreille interne. Երէ մաւերէ կազմուած է. 1. Խոնջալի (colimaçon սեւ պակեր 11. f.) 2. Գալիք (vestibule. h.). 3. Գիւսարդորակ սնցիք (canaux semi-circulaires. b.).

ԱՎՈՒՍ (լիտղ, շախ, աղօրքի), dent incisive, canine, molaire.

ԱՂԻՔ (բարակ, հաս), intestin grêle, gros intestin.

ԱՆԴԱՍ, membre.

ԱՆՈՂԱՆՅԱՐ, invertébré

ԱՌԱԶՆԱՂԻ, duodenum.

ԱՌՆԵՑ, լիւան մուկ. loir [sang

ԱՐԵԱՆ ՇՐՁԱՆ, circulation du

ԱՐՏԱՍՈՒԱԿԱՆ ԳԵՂՁ, glande lacrymale.

ԱՓ, paume Լ-Մ métacarpe.

ԱՍՁՈՒՎ, bras

ԱՍՁՎԻ ՈՍՎԵ, humérus

ԱՐՔ, cuisse Կ-Լ

ԱՐՔԻ ՈՍՎԵ, fémur.

ԲՁԻՁ, scarabée

ԲՃՈՃ, cocon. ԳԻՎԻԿ ԿՎԵՐՁ

ՈՒՐ, pupille.

ԲՈՐԵՂԱԿԵՐՊ, cristallin

ԲԼՔԱՎ, oreillette. [bonique

ԲՆԱՐԵԱԿԱՆ ԹՔՈՒ, acide car-

ԲՐՂԱՌԻՎ, antenne.

ԲՈՒՍ, corail. ԿԻՎԻՆ

ԲՐՈՂՔ, fousseurs.

ԳԱՆՎ, crâne. զանկի 8 ուղրերն

են, 1. Ճակասուղր (frontal), 2.

Սկաւաւակ (occipital). 3. 4.

Կողմակի ուղրեր (parietaux). 5.

6. Գուկ (temporaux). 7. Սե-

պաձեւ ուղր (sphénoïde). 8.

Սպիկաձեւ ուղր (ethmoïde).

ԳԵՂՁ, glande. գործարան որ հե-

ղուկ մը կ'արտադրէ, or. լոր-

ձուկի գեղձեր :

ԳՈՐՏԱԶԻ, batracien. Երէ կարգ են.

1. Ալիսուկ (anoures). չունին պոչ ,

(գոր, գոգօ)

2. Տկաւոր (urodèles) ունին պոչ ,

(սալամաւկը , սրիսն)

3. Ալիսուկ (péromèles).

(տղակ օձ (cécilie) --- ԿԼԵՆԵ)

} անդամներ ունին
} անդամէ գորկ են

- 7. Երկաթեզ (diptères). (նաննր) :
- 8. Հսղիասակ (parasites). ուրիշ կենդանեաց վրայ կ'ապրին. (ոչիլ) :

երկու բեւ ունին չունին բեւ

ՄԵՆԱՐՁ, ալպեան մուկ, marmotte
 ՄՈՂԷՁ, lézard
 ՄՈՒԿՆ, միս, muscle
 ՄՈՒԿՆ (ԻՆԴՆԷ), rat
 ՄՍԱՆ ԻՄ ՊԱՆԿՈՒԱՏ, pancréas

ՅՈՒՆՈՍ ԻՄ ՍԱՏՈՒԱԿ, iule. [lés.
 ՅՈՒՆԱՌՐ ԿՆՆԳԱՆՆԵՐ, articu-

ՆԱԽԱԿՆԵՐ ԳԱՆՆԵՐ protozoaires
 ՆԵՊՈՒԿ, cloporte. ԲԷՎԷՆ ԴԵՎԷՆ

ՆԵՐԵՓՈՒԿՈՐ, libellule. Ա. սամա-
 նայի ձի :

ՆԵՐԵՓՈՒԿ, գործի դգալ, têtard
 ՆԵՉԱՀԱՆ (ԺԷՂԷ), stigmaté.

ՆԵՉԱՓՈՂ, trachée-artière.
 ՆԵՉՆԵՐԱԿ, artère. Շնչերակ կը

կոչուին այն ամեն արեան խո-
 դովաններն որ արտէ կը մեկնին :

ՆԵՉԱՌՈՒԹՈՒՆ, respiration
 ՇՕՇԱՓԵՆԻՔ, toucher.

ՈՁՆԻ, hérisson.
 ՈՒՌՔ, péroné. ՏԻՍ ԽՈՉԱԿ :
 ՈՂՆ (պարանոցի, քիկնային, մէջ-
 քի). vertèbre (cervicale, dor-
 sale, lombaire).

ՈՂՆԱՅԱՐ ԻՄ ԱԿԱՆ ՍՈՒՆ, co-
 lonne vertébrale.

ՈՂՆՈՂՆԵՂ, mœlle épinière.

ՈՂՈՐԿԱՊԱՏԵԱՆ, crustacé.

ՈՂՆԱՅԱՐԱՌՐ, vertèbré.

ՈՍՏՐԷ, huitre. ՌԷԷԷԷ՝

ՈՐԳ. ver.

ՈՐԿՈՐ ԻՄ ՍՏՈՒԳՆ, œsophage

ՈՐԷՊԱՅՆ ԻՄ ՓՈՐ. abdomen ԻՄ

ventre.

ՈՐԿԵՂ. cerveau. զանկին մէջ Ե-

րզմ ջրային նիւթն Է (ՏԻՍ 1.
 պատ. 9) ԵՏԵԻ կողմը կը գտնուի
 փոքրուկը (cervelet, 2.) ա-

ղեղի պարանոցը (isthme de
 l'encéphale ԻՄ protubérance
 annulaire. 3.). ուղեղէն կը մեկ-
 նին 12 զոյգ ջիղեր, որք են կար-
 գաւ. 1. հինսեղեաց ջիղ (6).
 2. Տեսողութեան ջիղ (nerf op-
 tique. 7.) որ կ'երթայ աչքը (8).
 3. 4. 6. այլի շարժեալ կը ծա-
 ռայեն (9. 10. 12.). 5. nerfs
 trijumeaux, կ'երթան նաւակե-
 րաց, վերին եւ ստորին ծիօսնե-
 ռուն (11, պատ. 9 եւ 5. պատ. 2).
 7. դէմքի ջիղեր (nerfs faciaux)
 (13). 8. շոտողութեան ջիղ (nerf
 acoustique. 14.). 9ր կ'երթայ
 լեզուին եւ կոկորդին (15). 10ր
 կ'ործի գործարաններուն (16).
 11ր խոչանկին եւ կոկորդին (18).
 12ր լեզուին մկները կը շարժէ

ՈՒՍԻ ՓԵՆԱԿ, omoplate. [(19) :

ՉԻՂՁ, chauve-souris.

ՊԵՐԿԱ; (ՅՆԷ), perche. ԻՆԷԷ՝ ԿՊ-

ՊՏՈՒԿ (ԳՂԷ), papille. [ԵՂԷ՝

ՊՈՂԻՊԵՆԻ, polypier.

ՋԻՂ. (զգայական, շարժական).
 nerf sensitif, moteur [nerveux.

ՋՂԱՅՈՒՆ ԳՐՈՒԹՈՒՆ, système

ՋՐԱՂՁԻ. infusoires.

ՋՐԻ ՍՈՐԱՆ, crevette. ԲԷԷԷ :

ՍԱՐԳ, araignée.

ՍԿԵՒՈ. écureuil. Ա. ՎԷԷԷՂ (տիր.

ՍՆՆԳԱՍԱՆ ԳՆԳԱԿ, bol aliment-

սողոու. reptile, երեք կարգ են.

չելոնիւն. ophidiens. sauriens.

ՍՊՏԱԿ ՈՐԳ; ver blanc.

ՍՊՏԱԿՈՒՅ. albumen.

ՍՏԱՐՈՇՈՒ ԶԻՌՔ. suc gastrique.

ՍՏՆԱՌՔ. mammifères. զիտնի-
 ները նեկտալ կիւրով կը դա-

2013

« Ազգային գրադարան



NL0070918

ՈՒՆ Գ ԳՐԱԴԱՐԱՆ

ՊՈՋԱՆԳԱՆՈՒԹՅԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ ԿԵՆՏՐՈՆ 4

	դրո.
Գրք. Գրք. Գրք. Գրք. Գրք.	1000 6
» Գրք. Գրք.	1000 18
» Գրք. Գրք.	1000 15
» Գրք. Գրք.	3
Գրք. Գրք. Գրք.	15 12
Գրք. Գրք. Գրք.	12
Գրք. Գրք. Գրք.	5
» Գրք. Գրք.	10
Գրք. Գրք.	7
Գրք. Գրք. Գրք. Գրք. Գրք.	
Գրք. Գրք. Գրք. Գրք.	4
Գրք. Գրք. Գրք. Գրք.	3
Գրք. Գրք. Գրք.	1
Գրք. Գրք. Գրք. Գրք.	12
Գրք. Գրք.	13
Գրք. Գրք. Գրք. Գրք.	10
Գրք. Գրք. Գրք. Գրք.	3
Գրք. Գրք.	2
Գրք. Գրք. Գրք. Գրք. Գրք.	1000
Գրք. Գրք. Գրք. Գրք. Գրք.	1000
Գրք. Գրք. Գրք. Գրք. Գրք.	1000
Գրք. Գրք. Գրք. Գրք. Գրք.	1000

Handwritten signature